



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

141

85

U-55

652003

ՍԻՐՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹԻՒՆՆԵՐ

ՄԱՆԿԱՆՑ ԵՒ ՊԱՏԱՆԵԱՅ ՀԱՄԱՐ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ

ԹԱՐԳՄԱՆԵՑ

ԱՒԵՏԻՍ Թ. ԿԵԶԻՐԵԱՆ



Կ. ՊՈԼԻՍ

ԱԳՐ. ԳՐԱՆԱԲԱՅ ԸՆԿ.

1891

85

Ս-55

Printed in Turkey

20

ՅՄ.
Ս-55
Վ

ՍԻՐՈՒՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆՆԵՐ

ՄԱՆԿԱՆՅ ԵՒ ՊԱՏԱՆԳԱՅ ՀԱՄԱՐ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ



ԹԱՐԳՄԱՆԵՑ

Ա.ԻՆՏԻՍ Թ. ԿԷԶԻՐԵԱՆ



معارف نظارت جلیله سنک رخصتیه طبع اولمشدر



Կ. ՊՈՒՆՍ

ՏՊԱԳՐ. ԳՐԱՇԱՐԱՅ ԸՆԿ.

1891

105



716
9 39

ԵՐԿՈՒ ՏՈՂ

Մանկանց ընթերցանութեան յատկացեալ գրքեր, նպատակ պետք է ունենան կրթել զմանուկն զայն զբօսցնելով:

Վասն զի յայտնի է որ տղայն չոր խրատներէն բնաւ բան մը չը կրնայով հասկնալ, ճանաչութեամբ էւ տհաճութեամբ պիտի կարդայ այնպիսի ցամաք գրութեաներն. հետեւաբար աղոնք տղան ժամավաճառ. ընելէ զատ ուրիշ բանի չեն ծառայեր:

Մանկան այս բնածին յատկութիւնն ուշի ուշով քննութեան առնուելէն է որ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹԵԱՆ ԱՐՈՒԵՍՏԸ գոյութիւն առաւ:

Ուստի ուզեցի նուէր մ'ընել հայ մանկուսոյն. նուէր մը, զոր հաճութեամբ էւ վաւաքանօք կարդան հայ գաւակներ, էւ գաղղիական զանազան մանկական հանդեսներէ էւ գրքերէ բաղդուած յետագայ սիրուն մանրավեպերով զբօսնելով հանդերձ, լաւ խրատութեամբ մարգուին յանգեսու:

Եւ որովնետեւ կ'ուզեի որ պատանիք եւս օգտուին, անոնց համար այ մեկ բանի օգտակար պատմութիւններ գետեղեցի:

Հուսկ ուրեմն գրքին վերջը մի բանի գեղեցիկ խորհրդածութիւններ, տնտեսագիտական խրատներ էւ ընտիր գուարձալիքներ դրի:

Ինչպես կը տեսնուի, մեծ բան մ'ըրած լինե-
լու յառակնութիւնը չ'ունիմ:

Ուզեցի ամեն կարգի անճանց հաճելի եւ օգ-
տակար ընթերցանութեան գիրք մը պատրաստել:

Այս էր իմ նպատակ, որ յուսամ թէ կարե-
ւորութենէ գոարկ չէ:

ԹԱՐԳՄԱՆԻՉՆ



ՓՈՒՐԻԿ ԱՂՋԻԿՆ ՈՒ ՊԶՏԻԿ ԿԱՏՈՒՆ

Ատենով փոքրիկ աղջիկ մը կար, որ պար-
տէզին մէջ նստած էր:

Յանկարծ պարտէզին դուռը կատու մը տե-
սու:

Փոքրիկ աղջիկն այն ատեն պզտիկ կատուն
կանչեց, «փիփիկ, փիփիկ, եկա՛ր փիփիկ» ըսելով:
Փիփիկը փոքրիկ աղջկան քով եկաւ, սնոր
հետ խաղաց և շոյեց զանի, «օ՛ օ՛ ընելով:

Եւ փոքրիկ աղջիկը գոհ էր փիփիկին հետ
խաղալով, և ինքն ալ զայն կը շոյէր:

Այս վայրկեանին զերար կը սիրէին և բարե-
կամէին:

Բայց փոքրիկ աղջիկը չարաթիւն ըրաւ եւ
կատուին պոչը քաշեց:


Այն ատեն փխտիկը բարկացաւ, և այնու հետեւ
ուռ ուռ չ'ըրաւ, այլ փոքրիկ աղջկան ճանկ մը
զարկաւ, †† †† ընելով:

Այն ատեն իրար չ'էին սիրեր, եւ այլ եւս
իրարու բարեկամ չ'էին:

Պղտիկ կատուն այլ ևս փոքրիկ աղջկան հետ
խաղալ չ'ուզեց, և փախաւ դնայ:

Ու փոքրիկ աղջիկը միս մինակ մնաց:

Չարերը բարեկամ չ'ունին:



ՆՈՒՆԵԼ ՈՅՁԻՆ ՎՐԱՅ ԳՏԵՈՒՈՂ ԲՈՅՆՐ:

Ատենով ծխնեղղի մը վրայ թռչուններու
բոյն մը կար:

Այս բոյնին մէջ չար հաս պղտիկ հաւկիթ-
ներ կային:

Օր մը այս հաւկիթները բացուեցան, և մէ-
ջերնէն չար հաս փոքրիկ թռչուններ ելան, որք
բնաւ փետար չ'ունէին:

Բայց անոնց մայրը փետար ունէր, և փոք-
րիկ թռչուններն իւր թևերուն տակ առած կը
տաքոյնէր:

Եւ մինչդեռ մայրը զանոնք կը տաքոյնէր,
հայրն ալ կ'երթար անոնց ուսելիք կը ճարէր:

Հետզհետէ թռչունները մեծցան և անոնց
մարմինն վրայ ալ փետարներ բուսան:

Այն ատեն մայրն ալ կրցաւ զանոնք մինակ ձգել, որպէս զի անոնց սուսնդ գտնելու համար հօրերնուն օգնէ:

Բայց սրովհետեւ փոքրիկ թռչուններուն թեւերը տակաւին թռչել կրնալու չափ զօրացած չէին, ուստի մայրը մեկնելու ատեն անոնց ըսաւ հօտ հօտ, որ կը նշանակէ. «զուակներս, իմ փոքրիկ սիրելիներս, բնաւ տունէն մի մեկնիք այսօրինքն ձեր բոյնէն դուրս մի ելէք»:

Բայց երբոր մայրը մեկնեցաւ, փոքրիկ թռչուններէն մէկն անհնազանդ գտնուեցաւ: Ուզեց բոյնէն դուրս ելնել. բոյնին մինչև եզրը յառաջացաւ: Ո՛հ, ահաւասիկ կ'ընկնի կտր... ծխնեղզին մէջ ինկաւ:


Եւ երբ որ իւր հայրն ու մայրն եկան, բոյնին մէջ երեք հաս փոքրիկ թռչուններ միայն գըտան:

Եւ այս երեք փոքրիկները մէկ ձայնով պառային հօտ հօտ հօտ, որ կը նշանակէր. «մեր եզրայրը կտրուեցաւ, ծխնեղզին մէջ ինկաւ»:

Եւ հայրը, եւ մայրը, եւ երեք եղբայրները, ամէնքն ալ, մեծ ապէս արամեցան:

Որովհետեւ մէկ զուկի մը անհնազանդութիւնը, ամբողջ ընտանիքին թշուառութեանը պատճառ կ'ըլլայ:





ԲԱՐԵԿԱՄՆԵՐՈՒ ԽՈՒՄԲ ՄԸ

Ատենով խոշոր շուն մը կար, որ տանը պահ-
պանութիւն կ'ընէր:

Այս շանը, բոլոր օրը երկաթէ շղթայով
մը իւր բոյնին կապուած կ'անցունէր, եւ շատ
կը ձանձրանար, որովհետեւ գերի էր և միս մի-
նակ մնացած:

Բայց տանը մէջ ազրուորիկ փոքրիկ կատու
մ'ալ կար, որ շանին բարեկամն էր և իրարու
հետ սիրով կ'ապրէին:

Օր մը այս փիտիկը շանին քով եկաւ եւ
խիստ ախար դէմքով մը հը-- կ'ընէր: Բնաւ չ'էր

խաղար, շատ յուզուած էր. յայտնի կ'երևէր
որ տրամութեան պատճառ մ'ունէր:

Պատճառն ուլ սա էր, որ փիտիկը դիտէր թէ
ինքը փոքրիկ ձող եր պիտի ունենար, և չ'էր գի-
տեր թէ մ'ըր դնէր զանոնք: Այս բարի մայրը,
տաաջուց իւր զուակներուն հողը կը քաշէր.
կ'ուզէր որ զանոնք յարմար տեղ մը պատուպա-
րէ, որպէս զի հանգիստ ըլլան ու բնաւ չը մնին:


Շունը փիտիկին փափաքը դա շակեց անշուշտ.
որովհետեւ իր բոյնին մէջ մտաւ, թաթովը յար-
դը խառնեց, փոքրիկ կատուն ներս կ'անջեց, եւ
երբ որ անիկա ներս մտաւ, ինքը դարս ելաւ, և
զանիկա իր բնակարանին մէջ մինակ եւ ազատ
թողուց:

Կատուն ասոր վրայ բողբոլին տրախ, իւր
ձող երը բարի շանին բոյնին մէջ զետեղեց: Զա-
նոնք հոն կերակրեց, մեծցուց, եւ այս միջոցին
շունը դարձը պառկեցաւ, դետնին վրայ. և մէկ
անգամ մ'ալ չը դժգոհեցաւ:

Այսպէս երբ փոքրիկ կատունները մեծցան
եւ բոյնէն կրցան դուրս ելնել, այնուհետեւ
բարի շանը մինակ չը մնայ. ինքզինքը բարե-
կամներէ շրջապատուած գտաւ. և անոնք զին-

քը կը սիրէին, կը շայէին, և ամբողջ օրը անոր հետ կը խաղային:

Այն ատեն շունն ա՛յ չ'էր ձանձրանար. և թէև միշտ գերի էր, բայց ինքզինքը երջանիկ զգաց, այն փոքրիկ ընտանիքին մէջտեղ, որուն բարիք բրած էր:



ԹԻԹԵՈՒՆԻԿԸ

Ատենով թիթեռնիկ մը կար, որ ծաղիկներուն վրայ կը թռչտէր:

Փոքրիկ տղայ մը զայն տեսնելով, այնչափ գեղեցիկ գտաւ, որ զայն բռնել ուզեց, և սկսաւ անոր հետեւն վազել բայց ամէն անգամ որ աղան թիթեռնիկին մօտը կ'երթար, անիկայ օդոյն մէջ կը բարձրանար ու կը փախչէր:

«Ո՛հ, թո՛ղ զայն, սիրեցեալ զաւակ, ըսաւ մայրիկը, թո՛ղ այդ թիթեռնիկը, և անոր երջանիկ ու ազատ վիճակի մէջ թռչտիլը տեսնելով զո՛հ եղիւր. որովհետեւ թէ որ անոր դպչիս, անիկայ իւր գեղեցիկութիւնը պիտի կորսնցնէ, և դուն ալ, այդպիսի գեղեցիկ

Թուշուն մը տեսնելու հաճոյքէն պիտի զըրկուիտա:

Փոքրիկ տղան հնազանդեցուս եւ աւելի լաւ բան մ'ըրաւ: Գնաց պարտէզին մէկ խորշէն, տակաւին նոր բացուած ծաղիկներու ծածկուած այծեատերևուկի ճիւղ մը փրցուց: յետոյ կամացուկ մը թիթեռնիկին մօտիկն եկաւ և այս ճիւղը իւր ձեռքն անշարժ կերպով բռննեց և ինքն ուլ բնաւ տեղէն չ'երերաց: Շատ չ'անցաւ թիթեռնիկն տպահովցած, եկաւ այս այծեատերևուկի ճիւղին վրայ թառեցաւ, եւ փոքրիկ տղան, հիացած, կրցաւ զայն մօտէն տեսնել, և ուզածին պէս դիտել:

Սիրուն թիթեռնիկ մ'էր այն, որ դեղին գոյն մ'ունէր: ատամնաձեւ էր, թաւիչի պէս կակուղ, և մարդ արխտներու պէս փայլուն, կարմիր ու սև կեանքով զարդարուած:

Չորս հաս թեւեր ունէր, և նորա այս թեւերն այնչափ նորբ էին, որ անոնց արագ շարժումները բնաւ աղմուկ չ'էին հաներ: Նա իւր թռչած ատենը թաթիկները մարմնոյն վրայ կը ծալէր: բայց երբ որ տեղ մը կանգ կ'առնէր, այն ատեն կը տեսնուէին: և փոքրիկ տղան թիթեռնիկին երկու կողմը երեքսկան հաս հափուց: Յետոյ նշմարեց որ թիթեռնիկը

մետաքսի պէս բարակ կնճիթ մը դարս հանեց, զոր իւր բերանին տեղը բռնեց: պլլուած կը բռնէր: և կամայակ մը իւր այդ կնճիթը ծաղիկներուն հիւթալից մտաւն մէջ մխեց, արկէ իւր անունը կը ծծէր առանց բանի մը վստահելու:

Բայց թիթեռնիկներն երկայն ատեն մէկ տեղ մը չ'են կրնար կենալ: Մէկ երկու վայրկեանէն, այն դեղին թիթեռնիկը, տղան բռնած այծեատերևուկի ճիւղին վրայէն թռաւ գրնաց, եւ սկսաւ հաս հոն թռչալի, օդոյն մէջ կլլր և մանուած տարտա շրջաններ գծելով, և ծաղիկէ մը արիջ ծաղիկ մը անցնելով այնչափ թեթևութեամբ, որ իւր ծանրութիւնն անոնց ամենափոքր շարժում մը յառաջ չ'էր բերեր:

Փոքրիկ տղան, այս սքանչելի տեսարանը դիտելով չ'էր կշտանար և չ'էր կրնար իւր աչքերն անկէ զատել: կը վախնար որ գուցէ թուշի ու փախչի: Զանիկոյ իւր քով ունենալու բաղձանքը մօրը տուած խելացի խրատը մտցուց: և մինչ թիթեռնիկը, բարձրովն վստահ, հանդարտօրէն վարդի մը վրայ նստած անոր բաժակէն հիւթ կը ծծէր, տղան բռնեց զայն... ևտքը ձեռքը բացուաւ...

Աւագ, ինչ եղեր էր այն սիրուն միջատը...

կակուղ աւ փայլուն փայլ մը կը փայլէր փոքրիկ տղուն մասներուն վրայ, և թիթեանիկը կէս մը ճմլուած, իւր կտոր կտոր եղած թևերը կ'երերցնէր դողդոջներով:

Այս տխուր տեսարանին վրայ տղան խիստ մշտացաւ: Յետոյ արտասուտայ խոշոր կաթիլներ իւր աչքերը ընցուցին: Վերջնապէս մօրը թևերուն մէջ ինկնելով, սկսաւ լալ:

Մայրիկը զանկիայ այս աստիճան ականջ և իւր գործած չարիքին համար այս աստիճան զղացած անտներով, բնաւ իւր զուակը չը յանդիմանեց, այլ զանկիայ մխիթարեց:

«Չաւակ, ըսաւ անոր, ապագային Աստուծոյ զրկած հաճոյքներով գոհ ըլլալ սորվէ, և երբէք մի մտնար, որ մեր չ'ունեցած մէկ բանը ձեռք ձգել բազմալով, շատ անդամ ունեցած նիս ալ կը կորսնցնենք, ինչպէս որ հիմայ դուն ըրիր»:



ԱՌԱՄԱՆԴԸ

Վաղէնչիայի գիւղերէն միայն մէջ Անտան անուն խեղճ գործատար մը կը բնակէր: Այս մարդը բազմանդամ բնտանիք մ'ունէր, որոց պէտքերը չէր կրնար գոհացնել: Օրին մէկը ոչ գործ կրցաւ գտնել և ոչ ալ իւր զատակայ տալու համար հաց կրցաւ ճարել: աստի այս անմեղ արտրածոց արտասքն այնպիսի տրամախիտն մ'աղղեց իրեն, որ ասունէն դուրս ելաւ, և յուսահատ վիճակի մէջ գնաց ճամբուն վրայ նստաւ:


716
39

— Եթէ գործ մը չը կրնամ գտնել, ի՞նչ պիտի ըլլամ արդեօք կ'ըսէր: Իմ զուակներս անօթ աթիւնէ պիտի մնանին. ինչ տխուր ապագայ մը կը պարզախի իմ առջև:

Ճիշդ այս միջոցին պատկառելի Տօթմէօր մը կ'անցնէր: Հարուստ և կրթեալ մարդ մ'էր սա, բոց բարի ալ էր, և անուս մարդիկները չէր արհամարհեր. աստի Անտանի թշուառ գէմը անտներով կանգ առաւ, և

— Ի՞նչ անիս բարեկամս, ըսաւ, խիստ տըխուր կ'երևաս:

Անտան իւր վիճակը պատմեց և սկսաւ հեծեծել:



— Եթէ դուն յուսահատութիւնը չը սպաննես, յուսահատութիւնն զքեզ կը սպաննէ, ըսաւ Տօքթօրը. ինծի հետ եկար, ես զքեզ ըրժկեցու կերպը գիտեմ:

Ատր վրայ Անտոն աղաչել չը տուաւ, և անմիջապէս Տօքթօրին կառքը ցատկեց: Երկարքն ալ քաղաք հասան և Կեղեցիկ տուն մը մտան: Տօքթօրը խեղճ մարդն իւր աշխատանոցը տարաւ, անոր փոքրիկ տափ մը ցուցաւ, և զայն բանալով:

— Ահաւասիկ աղամանդ մը որ երկու հար ֆրանք կ'արժէ, ըսաւ. զասիկոյ հօրմէս ժառանգած եմ: Նա հակառակ իւր աղքատութեան օրական երկու տու կը խնայէր, ուստի երեսուն տարուան մէջ հազիւ կրցաւ այս գումարը ժողովել:

«Երբ զայն ժառանգեցի, ես ալ քեզի չափ աղքատ էի: Վաղուան համար ունեցած հոգս շատ անդամներ զիս գետեղը տարած էր, բայց այս աղամանդ ին տէրը ըլլալէս ի վեր քաջութիւն մ'եկաւ վրաս և բնաւ ապագայիս վրայ չը հոգսայիս Աշխատութեան սէրն և հօրս օրինակն եռանդս արծարծեցին. իմ բազդս շինուած էր Աղամանդն իրբեւ յուսովք (թըր-

սըմ) պահեցի: Հիմոյ քեզ կուտամ զայս. եթէ խեղցի ես, ինձ պէս կը պահես եւ դուն ալ օր մը անբաղդի մը նուէր կ'ընես»:

Անտոն իւր բարերարին շնորհակալութիւն յայտնեց, և երջանիկ վիճակի մէջ իւր հիւղակը դառնալով ամեն բան իւր կնոջը պատմեց: Երկար խորհրդակցութիւններէ ետք, իրենց գանձը թաղել սրտեցին:

Յաջորդ օրն Անտոն գործի սկսաւ. իւր սովորութեան հակառակ ըլլալով, ամբողջ օրն երկեց: Իւր վարպետն իւր զարթնածութեան պատճառը հարցուց:

— Եթէ դու յուսահատութիւնը չը սպաննես, յուսահատութիւնն զքեզ կը սպաննէ, պատասխանեց Անտոն:

— Ահաւասիկ լաւ խորհրդածութիւն մը, ըսաւ վարպետը:

Անտոն արտառութեամբ վարակեալ չ'ըլլալով, իւր խելքն ու միտքն իւր աշխատութեան տուտ, և քիչ տատնէն ճարտարութեան մէջ իւր ընկերները գերազանցեց:

Երբեմն երբեմն գէշ օրեր ալ ունեցաւ, բայց ո՛վ չ'ուշեճար. անոնց ալ գոհ սրտով համբերեց:

Քանի որ այն թաղուած գանձն ունէր, նեղութեան օրերու մէջ զիւրաւ կրնար համբերել:

Ատենն ատենն իւր կնոջ կ'ըսէր:

— Սրբեօք ազամանդը ծախսե՛նք:

Իւր կինն ասոր 'ի պատասխան կը ժպտէր, վասն զի զխաէր որ կատակ էր բրտածը:

Անտան վոխտոտ թիւն ընելէ ալ չը վախցաւ մարդ ծառայութիւն խնդրելու չը վարանիր, եթէ գիտնայ թէ այդ ծառայութեան վոխտութենը պիտի հասուցանէ: Իւր գրայիները միշտ իրենն օգնելու պատրաստ էին: Եթէ մինչեւ այն ատեն անոր չէին օգնած, պատճառն այն էր որ բնաւ բան մը չէր խնդրած անոնցմէ, և այս աշխարհիս մէջ ով որ բան մը չը խնդրեր, բան մ'ալ չ'ունենար:

Շատ չ'անցած իւր վաստակածն իրեն բաւեց: Ինչպէս որ զխրաւ կրնայ մտկաբերուիլ, այր եւ կին շատ անդամ բարի Տօթթէօրին վրայ կը խօսէին: Կինը հաշիւ կ'ընէր, որ օրը երկաքական սու (1) մէկդի դնելով, տարին երեսուն եւ վեց ֆրանք կ'ընէր: Հաշիւ ընող կին մը անտեսողէտ կ'ըլլայ, և անտեսող թիւնն ալ տան մը բարդաւտճման միակ պատճառն է:

Առածին ըսածին պէս, երջանկութիւն մը

(1) Սու, գողդիական հին գրամ, որ հաւասար է գրեթէ տասը փարայի:

առանձին չը գար: Հարուստ մարդ մը առաջարկեց Անտանին, որ իւր ունեցած մէկ անտառը մոռցաներէ ու փոշերէ մաքրէ: Եթէ առաջըլլար, Անտան բնաւ այսպիսի գործ մը յանձն առնել պիտի չը համարձակէր. դժբաղդա թիւնն գմարդ վախկոտ կ'ընէ. բայց հիմայ իւր անձին վրայ վատահա թիւն ունէր: Ուստի այդ գործն ընդունեց, եւ անկէ ըլլած շահավը արտ մը գընեց, զոր իւր աղաքն սկսան մշակել: Տղաքներն որ անդործ մնացած տաննին մարդուս համար բեւ մ'են, անոնց փոքրիկ սթերէն օգուտ քաղել զխոցողին համար մեծ հարստութիւն մ'են:

Անտան ուրիշ աշխատութիւններու ալ ձեռք զարկաւ. բնութեամբ պարկիշտ և աշխատասէր լինելով, միշտ զինքը կը վնասէին: Ամէն տարի խոշոր գոմարներ անտեսելով, նոր նոր գետիններ կը դնէր:

Իւր յաջողութիւնն ու բարդաւտճումն հետըզհետէ աւելցաւ: Յիստն տարեկան եղած ատեն գիւղին ամենէն հարուստ մարդն ինքն էր. իւր կնոջ շատ անգամ կ'ըսէր:

— Ո՛րչափ պէտք է օրհնեմք այն գթասիրտ Տօթթէօրը. իւր կանխազուտակութիւնք իրակա-

նայան: Ահա տախի մեր հարստացանք, եւ ա-
գամանդն ալ մեր քովն է:

••

Չմեռուան իրիկուն մը խեղճ ճամբորդ մը
եկաւ իրենց տան դուռը դարկտ: Անտան զանի-
կայ սիրով հիւրընկալից եւ վառարանին քով հը-
րամբուց. սոյն այցելուն տան տիրաջ ցցուցած սի-
րաղիւր բարեացակամն թեհէն զգամ առ գամ, պատ-
մեց իւր պատմութիւնը. յախտեալական պատ-
մութիւնն աղքատութեան, որ ամենակարեւոր
պիտանից պակասութեանն ի յայտ կու գայ: Ան-
տան եւ իւր պատմութիւնը պատմեց:

Օտարականը զարմացած մնաց եւ ըստ:

— Ինչո՞ւ համար այս խեղճ խրճիթին մէջ
կը բնակիք, քանի որ գեղեցիկ տան մը կրնաք
տնկնալ:

— Հոս է մեր յաջողութեան գաղտնիքը, ը-
ստաւ կիներ:

— Այո, յարեց Անտան, բնաւ մեր կենաց մէջ
բան մը պիտի չը փոխեմք. սրովհետեւ մենք զըր-
կանաց վարժառամ լինելով, այն որ ամենակա-
րեւոր է բառական է մեզ: Մարդ իր չը գիտ-
ցած մէկ բանին չը բողձար: Մեր զաւակներն

աղքատութեան եւ աշխատութեան պարտիւն
մէջ մեծցած լինելով, ստակին յարգը ճանչցած
են, եւ մեր իրենց ձգած ժառանգութեամբն
եղջանիկ պիտի ըլլան:

— Ահա տախի սոսից. իմաստութիւնն, ըստ-
օտարականը. իմ ծնողքս, կոյր սիրով մը, (իրբե
թէ հարստ լինէին) իրենք զիրենք դրկելով,
զիս հանդիսա կերպով մեծցնել կը նայէին: Եւ
իրենց պատճառաւ է որ ես այսօր մարդոց
սմանէն դժբաղդն եմ:

— Ուրեմն ագամանդը մտցնո՞ւր, ըստ Ան-
տան զուարթօրէն, եւ վաղեց նոյն գոհարը հա-
նեց զեանափորէն, ուր թաղած էր քսան տա-
րիներէ ի վեր:

— Կը մտղթեմ որ տախից քու ալ հարս-
տութեանդ պատճառ ըլլայ, ինչպէս եղաւ ինձ,
ըստ զայն ճանապարհորդին ներկայացնելով:

— Աւ՛ոյ, ըստ ճանապարհորդը զայն
ըստ մը քննելէ վերջ, կեղծ ագամանդ մ'է
այս:

— Անկարելի է, գոչեցին Անտան եւ իւր
կինը բարբաղին տալած: Եւ իրենք ալ իրենց
կարդին սկսան զայն ըստ մը քննել:

— Բայց այդ տախին մէջ լ'ոչ գրուած է:
Այն ատեն ճանապարհորդը կարգաց:

«Չէ թէ պէտքը, այլ պէտք եղած բանը ունե-
նալ չը կրնարու վախն է որ զմարդ թշուառ կը-
նէ, քաջութեամբ ձեր ճամբուն մէջ յառաջա-
ցէք, եւ երջանիկ վախճանին պիտի հասնիք»

Ա.յն աստին օտարականը,

— Կ'ընդունիմ ձեր նուէրն, ըսաւ, եւ շնոր-
հակալ եմ ձեզ

«Այս քարի կտորը սակիէն աւելի պատուա-
կան է ինձ համար, սրովհետեւ կ'ապրայուցու-
նէ թէ լաւ խրատ մը ազամանդ է մ'առելի
կ'արժէ»



ԵՐԵՎ ԵՂՐԱՅՐՆԵՐԸ

ԱՌԱՍ ՊԵՆ (ՄԱՍԱՆ)

Ժամանակաւ երեք եղբայրներ կային, որոնք
Պարոյր, Եգուարդ եւ Վահրամ կը կոչուէին :

Օր մը ասանց մայրը մեռնելով, իրենց հօր-
մէն իւրաքանչիւրին ինկոծ ժառանգութեան
բաժինն ուղեցին. «սրովհետեւ ուրիշ աշխարհներ
երթալով բողբոջներն քործել կ'ուզեմք» ըսին :

— Ա՛նդ զատկներս, պատասխանեց ծերու-
նի հայրերնին. դիտէք որ մեք հարուստ չ'եմք.
ձեզի տալու համար ուրիշ բան մը չ'ունիմք, բաց
եթէ կատաւ մը, աքաղաղ մը եւ սանդուղք մը.
Ինչպէս որ կը տեսնէք, ասիկայ մեծ բան մը
չ'է, բայց պէտք է մէջերնիդ բաժնէք, սրով-
հետեւ ձեր բոլոր ժառանգութիւնն այս է :

— Է՛հ, յարեմն մենք ալ ասով գոհ կ'ըլլանք,
ըսին երեք եղբայրները, մէջերնիս վիճակ ձը-
գեմք :

Հայրերնին անհաւատար երկայնութեամբ
երեք հատ յորդի շիւղ առաւ : Ասանց մէկը
կատարեւ կը ներկայացնէր, միւսը ոքաղաղը եւ
երրորդը սանդուղքը : Այս շիւղերը նախ մեծ
տղուն Պարոյրին ներկայացնելով, ըսաւ որ ա-

տանցմէ մէկը քաշէ: Յետոյ Եղոսարդ արիշ շիւղ մը քաշեց. միւս շիւղն ալ կ'առտերին Վահրա-
մի մնաց: Այն ատեն տեսնուեցաւ որ, կա-
տան Պարոյրի բաժին ինկեր էր, արտադրը
Եղոսարդին, իսկ տանդուդքն ալ Վահրամին:
Ուստի ասանց իրաքանչխորն իրեն վիճակուած
ժառանգութիւնն ստանելով, մեկնելու պատ-
րաստուեցան:

Հայրերնին խր երեք զատկներուն ըն-
կերացաւ մինչև մերձակաց տեղ մը, ուր չորս
ճամբայներ կը զատուէին: Հոն արտասուակից
աչօք իրարու հրաժեշտ տաին, գրկեցին զիրար,
և մէկ տարի և մէկ օր ետքը միեւնոյն անցն
իրար գանկը սրշելով, երեք եղբայրներն երեք
տարրեր ճամբայներէ մեկնեցան: Հայրն ալ իւր
եկամ չարարդ ճամբայէն կրկին խր տունը
գարձաւ:

Պարոյրին բռնած ճամբան զինքը շիտակ
ծովեզրը տառջնորդեց: Երկար ատեն այս
ծովեզրին քովէն յառաջացաւ, ատանց մարդ-
կային բնակարանի մը հանդիպելու. եւ շատ
օրեր, ինքն և իւր կատան, ուրականջով (մի-
տիտ) և արիշ մէկ քանի ծովային կենդանի-
ներով միայն սնանելու ստիպուեցան: Վերջա-

պէս հեռուն հարիզներն վրայ դրեակի մը
պատերն ու աշտարակը տեսնելով, դէպի այն
կողմն յառաջացաւ. նախ և առաջ Հաղտօքի մը
հանդիպեցաւ, որ այն դրեակին կը վերա-
բերէր: Զաղտօքին տեսնին վրայ կանգ տուաւ
և ներսը ինչ ընեղնին տեսնելով աչքերը չորս
բացաւ: Զորս մարդիկ թեկերն սթամած և
ձեռքերնին խոշոր գուտազաններ տաւած, սու-
ղիս անդին կը վազէին մակներուն ետեք, որք
Հաղտօքին չորս կողմը կը յաժկուէին:

Այս մարդիկ կրցածնուն չափ ջանք կ'ընէ-
ին, բայց ջանքերնին պարապը կ'իլէր. օրովհե-
տեւ իրենց հարուածները բնաւ չ'էին հան-
դիպիր այս խորամանկ անասուններուն, որ ա-
նոց ստքերուն մէջտեղէն փոխշտեղով կ'եր-
թային ծակերուն մէջ կը պահուրէին:


Պարոյր ասանց այս բոլոր ջանքը տեսնելով
քթին տակէն կը խնդար:

— Ինչո՞ւ համար այսպէս կը խնդաս, ը-
ստաւ այս մարդոցմէ մէկը, իւր ճակատն վազած
բրտնքն իւր թեզանկըովը սրբելով:

— Որովհետեւ այդափ պղտիկ բանի մը
համար ինքզինքնիդ այս աստիճան կը յոյ-
նեցնէր:

— Ի՞նչպէս, պղտիկ բան, արեմն չե՞ս գի-

անբ, որ եթէ այս անիծեալ մահներն ազա-
նին ընելու ազատ թողութիւն, մեր պարկերը
ծակելով պիտի տ. ցորենը պիտի աւազին, և
զմեզ անօթութենէ մեռնելու պիտի հարկա-
գրէին:



Իրենց հարուստները բնաւ չէին հանդիպիր

— Ուրեմն դուք կատու չ'ունիք, հարցոյց
Պարոյր:

— Կատու, կատու ի՞նչ ըսել է: Մենք այս
երկրին մէջ այդպիսի բան չ'ենք ճանչնար:

Պարոյր այն տանն ցուցոյց կատուն, զոր
խը ձեռքովը կը շոյէր:

— Սհատասիկ այս է ճարպիկ կատուն,
ըսաւ խնդարով: Ինքը միս մինակ ժամ մը չը
տեւած, ձեր չորսին ամբողջ ստորանն մը մէջ աւ-
սած էն աւելի գործ կը տեսնէ ևւ զձեզ շու-
տով ձեր մահներէն կ'ազատէ:

— Գնա բա՛նդ, կը ծաղրե՞ս մեզ, այս փոք-
րիկ կենդանին, բնա՛ւ չար գէմք մ'ալ չ'ունի,
և քու թեխից փոսց կ'ծկոտած նստած է:

— Կ'ազէք անոր աշխատիլը տեսներ:

— Այո՛, տեսներք ինչ կրնայ ընել:

Մուկները բնաւ կատու տեսած չ'ըլլալով
անկից չէին կտակած իր: Ուստի հինգ վայր-
կեան չը տեւած, կատուն ստակալի կատարած
մ'ըրաւ: Չորս մարդիկները զարմացած, անոր
ընթացքը կը դիտէին. ժամ մը ևուք ամբողջ
չաղացքին գետինը ստակած մահներու գի-
ւակներով ծածկուեց էր. այս միջոցին չաղաց-
պաններէն մին գզեակ վազեց, և իրենց տի-
րոջն ըսաւ:

— Շուտով չաղացք եկէք, Տէր, հան ձեր

կենաց մէջ չը տեսած զարմանալի բան մը պիտի տեսնէք:

— Եւ ի՞նչ է այն, ըստ տէրը:

— Չգիտեմք որ երկրէն մարդ մ'եկած է, իւր հետ բերելով փաքրիկ կենդանի մը, որ սիրուն դէմք մ'ունի, եւ սակայն ակնթարթի մը մէջ սպաննեց Նաղայքին բոլոր մակները, որոց դէմ այնչափ դժուարութեամբ հաղիւ կրնայինք պաշտպանել մեր ալիւրն ու ցարենը:

— Կարելի՞ բան է այս սէն, որչափ կը փափաքէի որ սոցոյ ըլլար, դաշեց դղեկատէրը եւ ածապարանօք Նաղայք փաղեց:

Կատուին ըրածը տեսնելով, հիացու մնաց բերանարաց և աչքերը խոշոր բացած: Յետոյ բոլոր այս կատարածին հեղինակը տեսնելով որ չափազանց կշտացած ըլլալով Պարոյրին թեին վրայ հանդարտօրէն նստած աչքը կը բանար կը դոյգէր և Նարհակի մը ձայնին նման ըն ըն կ'ընէր, հարցուց:

— Այս հանդարտիկ և սիրուն կենդանի՞ն է, որ այոչափ ժիր կերպով աշխատեր է:

— Այո, Տէր, միայնակ ինքն էր, ըսին միաբերան Նաղայքացանները:

— Ի՞նչ մեծ գանձ մ'է սոցալիսի սրտորդ

մը սէն, ս'ը էր թէ կրնայի զայն ստանալ. կուզե՞ս զտախկաց ինձի ծախել, բարեկամ:

— Ձէ չ'եմ'ըսեր, ըստ Պարոյր իւր կատուն շոյելով:

— Մըջափ ստակ կը պահանջես:

— Վեց հարիւր սկտ(1) և և ձեր դղեակին մէջ բնակութիւն և կանսնտս որ թոշակ մը ինձ համար. որովհետեւ կատուն լու պիտի չը կըրնայ աշխատել, եթէ ես իր հետ չ'ըլլամ:

— Կ'ընց անիմ'առաջարկդ:

Եւ իրարու ձեռք սեղմեցին:

Դղեակին տէրը, Պարոյրն իր հետ դղեակ տարաւ, զանիկայ լու մը տեղատրեց և հետը սիրով վարտեցաւ: Մեր պատանին արիչ բան չ'ունէր ընելիք, բոցոյ եթէ ուտել, խմել, շրջադայել, սրտորդութիւններ ընել և ձուկ սրտալ իր բարեկամ կատուն ալ չ'էր մտածար, և ամէն օր Նաղայքն երթալով անոր այցելութիւն մը կատար: Քիչ մը ժամանակ ետք, Պարոյր, որ սիրուն և զուարթ, մանտանդ հաճոյակատար սղոց մ'էր, այն աստիճան շահեցաւ դղեկատիրոջ բարեկամութիւնն որ անոր փեսայն եղաւ:

(1) Սկտա, գաղղիական հին դրամ, որ գրեթէ 3 ֆրանքի հաւասար է:

Եղոսարդ ալ խր մեծ եղբորդ պէս երկա՛ր,
 երկար ատեն ճամբոյ քաղած էր, խր աքա-
 դազը հեան անամ, բազդ փնտուելով, եւ շատ
 անգամ գիշերն անցունելու համար օթեան մ'ան
 դամ չը գանելով: Աստեղազարդ երկնից տակ
 կը պառկէր, վայրի պտուղներով կը սնանէր,
 աղբերակներու շուրջ կը խմէր, եւ երբ որ
 խիտա յոգնէր, խտտեալն վրայ կը հանդ չէր:

Իրիկուն մը յոյնութենէն ընկճուած՝ գե-
 ղեցիկ բնակարանի մը դրան առջև հասնելով,
 գիշերուան համար հիւրընկալութիւն խնդրե-
 լու նպատակաւ գտօրը դարկաւ:

Գռնապանը գտօր բանալով,

— Ի՞նչ կուզէք, ըստա:

— Մէկ գիշերուան համար բնակարան մը կը
 խնդրեմ ինձի եւ ընկերիս, եթէ կը հաճիք:
 Մեծ գթութիւնն մը պիտի բլլայ տակից մեզի
 համար, սրովհետեւ խիտա յոյնամ եմք:

Եղոսարդ սրբիկեշտ գէմք մը և հաճե-
 լի շէշտ մ'անէր: Գռնապանն անմիջապէս նըշ-
 մարեց թէ չարագործի մը հետ չ'էր դորձը:

— Մտիք, ըստա, խեղճ տղայ և հանդտա-
 ցիր: Իմ տէրս գթասիրտ մարդ մ'է: Այս գե-
 շերուան համար զքեզ պիտի հիւրընկալէ:

Եղոսարդ ընդարձակ խոհանոց մը մտաւ,
 ուր բոլոր սպասաւորները ժողովուած էին: Ա-
 սնը իրեն լաւ ընդունելութիւն մ'ըրին, բայց
 սքաղազը տեսնելով մեծապէս զարմայած,

— Ի՞նչ գեղեցիկ թռչուն է, կ'ըսէին, ի՞նչ
 յանդուղն եւ արթուն գէմք մ'ունի, եւ գըլ-
 խուն վրայ ի՞նչ ազուտ գորդ մը կը կրէ. եր-
 բէք ասոր պէս թռչուն մը տեսած չ'էինք:

Եղոսարդ ասոնց հետ ճաշեց. յետոյ ա-
 նոնց պէս ինքն ալ դնաց պառկիլ ստպա-
 տանին մէջ, խր աքաղաղն ալ հեան անամ:
 Շտեմարանին մէջէն տր պառկած էր, կը լսէր
 սոյլորդներու եւ ասն ուրիշ պաշտօնեայնե-
 լու խօսակցութիւնը:

— Տեսնե՞ք, կ'ըսէին իրարու, ս'ի պիտի
 հսկէ այս գիշեր, ~~պէտէւ շտեմարան համար~~
 դուն պիտի սպասես, թորտա:

— Ո՛հ, ես շատ յոյնամ եմ, օրն իբուն
 աշխատեցոյ. ես չեմ կրնար:

— Ուրեմն գո՛ւն, Մարկո՛ս:

— Կարող իմն չէ՛, անցեալ գիշեր ես հըս-
 կեցի:

— Է՛, Դուկա՞սը:

— Էս բոլորովին հլուանդ եմ, գլուխ կը
 դառնայ:

— Ուրեմն կիրակոսը պիտի հսկէ:

— Չէ՛, երէկ գիշեր մինչեւ լոյս կնոջս քով հսկեցի, որոն վիճակը շատ գեշ է... դուն սպասէ:

Այսպէս գիշերն սպասելը իրարու վրայ կը ձգէին. եւ վերջապէս մեծ ազմուկով իրարու հետ կուտիլ սկսան:

Եղասարդ լսած խօսքերուն վրայ զարմացած, պսուաց անոնց:

— Ի՞նչ պէտք ունիք Արևոն ծագիլը տեսնելու:

— Որովհետեւ մեր տէրն այսպէս կը հրամայէ, պատասխանեցին. եւ պէտք է որ մեզմէ երեք հոգի գիշերը արթան մնան, որպէսզի երբ որ սուսուս ըլլայ միւսներն արթնայնեն: Եթէ միայն մէկ հոգի սպասէ, կրնայ ըլլալ որ քունը տանի, եւ սուսանց եւ ոչ մէկուս գիտնալուն շատանց սուսուս հղած ըլլայ:

— Թէ որ այս է պատճառը, պատասխանեց Եղասարդ, բնաւ հոգ մի ընէր, և կշառնալու չափ քնացէք բարեկամներս, այդ գործը եւ վրաս կառնեմ:

— Ի՞նչ դուք յանձն կառնէք միս մինակ

— Այո՛, եւ եւ իմ ընկերս:

— Բայց, խեղճ աղայ, եթէ քունդ տանի եւ զմեզ ժամանակին չարթնցնես, մեր տէրն գրեզ կախել կուտայ սուսանց գթալու:

— Թող ըլլայ, եւ պատասխանատու եմ:

— Է՛հ ուրեմն, ըսին տանը, եւ ամէնքն ալ պատկեցան քնացան:

Գրեթէ լսանալու ժամ մը մնացած աքաղաղը խօսեցաւ:

Մարդիկն ընդոտա քաներնէն արթնցան:

— Ի՞նչ կայ, ի՞նչ է այս, գոչեցին:

— Բան չը կայ, պատասխանեց Եղասարդ, իմ փոքրիկ ընկերս կ'ըսէ որ քիչ տաննէն

Ասոր վրայ նորէն քնացան:

Արշալոյսը ծագելու վրայ էր, երբ աքաղաղը կրկին խօսեցաւ:

Այն տանն նորէն արթնցան եւ գոչեցին:

— Ի՞նչ է այս, ի՞նչ է այս:

— Բնկերս է, որ

Վարդապոյն գօտի մը կը տարածուէր հորեզունին վրայ, եւ նորածագ արևուն ճառագողթները փոքրիկ պատուհաններէն ներս կը մտնէին: Մարդիկն ամէնքն ալ ելան, «արևը ծագեր է, արևը եկեր է», գոչելով:

Եւ զնային իրենց աէրն արթնցային, ու ըսին անոր:

— Տէր, եթէ գիտնայիր:

— Ի՞նչ կայ, ի՞նչ պատահեցաւ, ինչո՞ւ համար կ'արթնցնէք զիս այսչափ կանախ:

— Գիտէք որ այս գիշեր օտարական մը հլարընկալեցիք անասունի մը հետ, զոր աստուծոյ կը կոչէ:

— Այո՛. է, ի՞նչ ըրաւ:

— Ի՞նչ ըրաւ միւս — Այս փոքրիկ կենդանին, որ արիչ թռչուններու պէս է, կամ գրեթէ անոնց մօտ կերպարանք մ'ունի, մեր ամենէս ալ խնստան է... նոյն իսկ ձեզմէ ալ, տէր, եթէ կը ներէք: Այս առաւօտ մինչ ամէնքս ալ հանդարտօրէն կը քնանայինք, — բայց աստուծոյ անուամբ, եւ մեզի լուր տուաւ:

«Երբ ելնելու ատենն եկաւ, այն թռչունը մեզի լուր տալու համար երգեց, այնչափ բարձրը ձայնով, այն ատտիճան յստակ կերպով, որ բնաւ զոյ աչք մը չը մնայ:

— Անկարելի՛ բան է այդ, զիս կը ծողւրէք:

— Ադ կից ստոյգ բան չ'ըլլոր, տէր իմ: Եւ եթէ այդ փոքրիկ կենդանին ձեր մօտ անե-

նաք, այլ եւս — բայց աստուծոյ անունը համար մարդ հսկել տալու պէտք պիտի չ'ունենաք, և մեք ալ յօժարա թեամբ ձեր քով պիտի մնանք, որովհետեւ իբրաց առեալ այս գիշերն սպասուլու պարագայն, դուք բարի տէր մ'էք:

— Ուրեմն ըսէք այդ մարդուն որ այսօր չը մեկնի. և աս գիշեր ես ալ ձեր քով պիտի անցանեմ, ու պիտի տեսնեմք թէ այդ նըշանաւոր կենդանին ի՞նչ կ'ընէ:

Երբ իրիկան եղաւ, բոլոր սայլորդներն և սպասաւորները զնային պատկեցան. Եդուարդ ալ զնայ իւր սքաղաղին հետ շտեմարանն ելլաւ, դարձեալ անոնց կրկնելով թէ ամէն բան կարգին պիտի երթայ:

Տան տէրը բնաւ չը պառկեցաւ, և առտօտ տեսն ժամ մը մնացած, սպասաւորներուն քով եկաւ:

Քանի մը վայրկեանէն աքաղաղը խօսեցաւ իսկապէս:

Տան տէրը շատ զարմացաւ:

— Ո՛րիկից կադայ այս ձայնը, ըսաւ:

— Իմ սքաղաղս է, որ լուր կատայ թէ, քիչ ատենէն առաւօտ պիտի ըլլայ:

Ժամ մը ետք աքաղաղը դարձեալ երգեց:

Իսկապէս, իսկապէս:

— Ինչո՞ւ համար աքաղաղը երգեց, հար-
ցուց ասն աէրը:

— Արովհետեւ առաւօտ եղաւ, պատասխա-
նեց Եղուարդ:

Այն ատեն գառը բացաւ: Պայծառ լըս
մը բնակարանին ներսն սրտըեց, և ասնաէրն
սառագիւ. տեսաւ որ տրեը ծագեր էր, վարդա-
գոյն եւ զուպթ (մայիս ամսոյ մէջն էին): Ա-
սոր վրայ չափէն աւելի դարձայտ, եւ իւր
հիացումը չէր կրնար ծածկեր:


— Եթէ քո փոքրիկ կենդանիդ ծախել ու-
ղէիր, ինձի մեծ ծառայութիւն մ'ըրած կ'ըլլա-
յիր: Ծաս այն երէս և ոչ մէկն երեք ամիսէն աւե-
լի չը կրնար հաս. գործերը միշտ ետ կը մնան,
աշխատութիւնք չեն աւարտիր: Սերմանայա-
նութիւնն երբէք ժամանակին չը կատարուիր, և
հունձքերն իրենց ցողունին վրայ կը փախն կ'ոչն-
չանան. ասիկայ իմ ասնս համար կործանում
ըսել է, որիչ բան չէ: Աքաղաղը ինձի ծախէ,
ո՞րչափ ստակ կը պահանջես:

— Հազար սկուա և քո աշխատանցիդ մէջ
ինձի համար ըս գործ մը:

— Կ'ընդունիմ ըսաւ ասնաէրը:

Եղուարդ քաջ տղայ մ'էր. ի բնէ աշխատա-

տէր լինելով եւ անոյչ վարմանք մ'ունենալով,
միշտ կ'երգէր ու կը զատրճարանէր. որով
ասն աէրը զինքն իրեն լարեկամ ճանչուաւ:



Աքաղաղը ինձի ծախէ, ո՞րչափ ստակ կը պա-
հանջես:

Եւ որովհետեւ Եղուարդ խելացի բլբլով
դղեակին գեախնները ըս կը չահագ օրձէր, ուս-
տի վեց ամիս չանցած նոյն հողատիրոջ փեսայն

եղաւ . և լաւ ուտեաա, լաւ զգեստ ու լաւ բը-
նակարան մ'ունենալով, ինքն ալ տան ավրջ
մը պէս կը շրջագայէր:

Վահրամի բաղդն այնպէս բերած էր, որ
ամենէն ծանր բեռն իրեն ինկնի:

Ստիպոյն առանց արանջերու, իւր սանդուղ-
քը ոսն առած ճամբայ ինկաւ: Շատ օրեր
բազում մզոն ճամբայ ընելէն ետք, պայծառ
առաօտ մը կանդ առաւ զզեկի մ'առջև, որ
չորս կողմէն բարձր պարխապներով, և աւելի
նախադդ աշտ թխն մ'ըլլալաւ . համար մոյսառ-
ներով և վաշերով շրջապատուած էր:

Ճամբուն վրայ ալ հսկայ աշտարակ մը կը
բարձրանար: Այս աշտարակին պատա հանը երի-
տասարդ կին մը կ'երևնար, այնչափ զեղեցիկ որ
չ'եմ կրնար նկարագրելը: Նորա գէմքը քաղցր և
չնորհալի էր, բայց իւր այտերը տժգոյն էին, եւ
իւր կապոյտ աչքերուն մէջ խորին ակրա թխն
մը կը նշմարուէր: Վահրամ շատ զարմացած,
անխօսակ զայն կը գիտէր. իսկ կինը անանելով
այս երևատարդն որ անկեղծ գէմք մ'ունէր,
եւ իւր սանդուղքին կրթնած գինքը գիտելով
զբաղած էր, սկսաւ ժպտիլը Անոր այս վարմուն-

քը քաջալերութիւն տուաւ Վահրամի, որ անոր
մօտեցաւ, և հետը խօսակցելու անդ ամ համար-
ձակեցաւ:

Նա իրեն պատմեց թէ ինք աղջկին էր դրա-
ցի երկրի մը հարուստ մի իշխանին, որ մօտ ա-
տեններ մեուեր էր, եւ թէ իւր հայրը պատե-
րաղի բռնուելով յաղթուեր էր, և ինք այն ա-
տենէն ՚ի վեր դերի բռնուած էր ծեր, չար և ու-
խակալ պարսնի մը կողմանէ և այս մահատուեր
աշտարակին մէջ բանտարկուած էր:

— Ես աշխարհի ամենէն դժբաղդ արարա-
ծըն եմ, ըսաւ. իմ այրի մայրս չը կրնար ինձ օղ-
նել, ուրիշ ընկեր չ'ունիմ բացի հաւատարիմ ըս-
պասուհիէ մը, որ այն ալ ինձ պէս բանտարկեալ
է. և այնպիսի խիստ հսկողութեան մը տակ
ենք, որ բնաւ մէկէ մը օգնութիւն չ'ենք կրնար
յուսար Հրաշք մ'է որ այսօր կրցայ այսչափ խօ-
սիլ: Իմ բանտապահս այսօր քաղաք գնաց, բայց
չատ շանցած ես կը դառնայ. և եթէ զքեզ հոս
գանէ, վա՛յ քեզի:

Վահրամ խորապէս յուզուեցաւ այս պատ-
մութենէն եւ դերի կնաջ արասաքները զինք
խիստ զգածեցոյցին:

— Մի՛ յուսահատիր, ագնիւ օրիորդ, ըսաւ.
տակաւ ին չը գիտեմ թէ ինչպէս պիտի ընեմ,

բայց կ'երգնում որ պիտի յաջողիմ զքեզ ազատել եւ մօրդ քով տանիր:

Կլինը սրտապեղ շնորհակալութիւն յայանեց անոր:

— Աստուած առաջնորդէ քեզ, ըստւ. մտնումանդ մի մտնար ոչ տուած էրդ ու մը եւ ոչ ալ խեղճ բանտարկեալը, որ այս աշխարհին մէջ զքեզ միայն ունի իրեն յոյս եւ ապուէն:

Վահրամ սանդուղքն իւր ուսին վրայ առաւ եւ քաղաքին ճանրան բռնեց, զոր կլինն իրեն ցյուցեր էր:

Մզանի մը չափ ճամբայ ընելէն ետքը, աեսաւ որ պարտնը հեռուէն կուգար ընախ ձիւ մը վրայ հեծած: Վահրամ ճիշդ ա.յս միջոցին Լքնալ տան մ'առջև կը գտնուէր, որ թերթաքարերով ծածկուած էր:

Իւր սանդուղքը սրտին դրաւ, եւ տրոպօրէն անոր վրայ ելնելով, տանիքին վրայ գտնուած թերթաքարերը վար նետել սկսեց, ինչպէս որ յարկերու ծածկիչ մը, հին տանիք մը նորագամ տանն կ'ընէ:

Տանը առջին հասածին պէս, պարտնն իւր ձին կեցաց, եւ վահրամին սրտաց:

— Հէ՛, ինձի նայէ Պ. յարկիչ (յարկեր ծած-

կող), տրդեօք քիչ մ'առաջ տակից անցանն երկու մարդիկ, որ կարմիր կով մը եւ սեւ հարթ մը պախտուցքէն քաշելով կը տանէին:

— Կարելի է, ըստւ. վահրամ, շատ մարդ անցաւ ասկէ... բայց ի՞նչ կուզես առանցմէ:

— Այդ ստահակներուն այս սոսուօս ծախսը կով մը եւ իր հարթը անզոյ ամենին տանց փոխարէնը վճարելու մեկնեցան: Իրենք այս անընդի չեն եւ կը վախնամ թէ չըլլայ որ ստակըս տանն: Բայց իմ ձիւ տրոպընթաց է, եւ եթէ որ ճամբէն երթալնին գլխանայի, շատով կը հասնէի իրենց:

— Ո՛հ, ըստ վահրամ, հիմա կը յիշիմ որ հազիւ քառորդ ժամ մ'առած, ըսածիդ պէս երկու մարդիկ անցան: Կրցածնան չափ պախտուցքէն կը քաշէին, որպէս զի խեղճ կենդանիները քաղցինն. եւ իրենց խաղացած խաղին վրայ կը լնդային:

— Այդակնե՛րը, ըստւ. պարտնը, եթէ գաշտկէի թէ սա հեռուն երեցոյ չորս ճամբայներէն որը գնացած են...

Վահրամ տանիքին վրայէն, հեռուն գիտելու պէս կ'ընէր, իւր ձեռքերը աչքերուն վրան բռնելով այնպիսի մարդու մը ձեռով, որ հեռուն հարկընին վրայ բան մը կը վնասէ:

— Ահա տախի, ահա տախի, վահմաշոք տէր, անպատճառ անոնք ըլլալու են... անոնք են, հո՛ն վարը անտառին մտախի, հիմոյ անտառը պիտի մտնեն: Ձեր գանտած տեղէն զանոնք չէք կըրնար տեսնել, վասն զի ճամբան զառիվայր զառիվեր տեղեր կան, որ զանոնք ձեր աչքէն կը ծածկին: բայց եթէ տանիքին վրայ երնէք, անմիջապէս անոնց ուր գանտին եւ զանոնք ձեր րակայելու համար որ կողմէն երթալ հարկ ըլլալը պիտի գիտնաք:


Պարտը ձիէն իջաւ եւ բտական դժուարութեամբ հազիւ կրցաւ տանիքին վրայ երնել, որովհետեւ ինք խիստ ծանրամարմին էր, եւ սուրբիցաւ ունէր:

— Մը կողմն են, հարցայց, տանիքին ամենէն բարձր տեղն երնելէն, եւ ձիւն երդի մը կտուցիլէն ետք:

— Հո՛ն, հեռուն... չէք տեսներ, ըստ վահարամ, շիտակ դէմը նայէ... մատիտեղի արտին երկայնութեամբ:

Պարտը գիտեց, աչքերն արեւուն ճառագայթներէն կիտալին կարացած:

Վահրամ որ սկիւռի մը պէս արագ աշարժ էր, սանդուղքէն շորս շորս վար իջաւ... տան-



Վահրամ սանդուղքէն շորս շորս վար իջաւ:

դու զքը վերցուց... ձիուն վրայ ցատկեց... երբ
 վարը խթեց, եւ կայծակի արագութեամբ թը-
 աւս գնաց, մինչդեռ պարանը կը պռուար կը
 պռսչատր, ու հեթանոսի մը պէս կը հայհոյէր
 տանիքին վրայէն, ուր ամենափոքր շարժում
 մ'իսկ ընել չէր համարձակեր, վսիմալով որ վար
 կ'ինկի

Քանի մը վայրկեանէն երիտասարդը աշտա-
 րակին սակը հասաւ :

— Եկուք, շատ, շատ, եկար տիկին, գոչեց
 իւր բոլոր զօրութեամբ. վայրկեան մ'անգամ
 կորսնցնելու ժամանակ չէ, գրեզ իմ ձիուն վրայ
 հեծցնելով տաներս եկոյ :

Բանասարկեալ կ'ինն ուրախութեան ճիւղ մը
 արձակելով, պատուհանէն վար կախուեցաւ :
 Վահրամ իւր սանդուղքը պատին վրայ դրաւ .
 բայց, ս'վ դժբաղդութեանս, խիստ կարճ ե-
 կա :

Օրիորդն եւ իւր սպասուհին մէկ ակնթար-
 թի մէջ վարաց պրներն առին եւ պատշգամին
 վրայ կապելով, վար իջնելու համար զոյն իրբեւ
 չուան դորձածեցին : Այն տանն Վահրամ ձին
 մծակցուց, եւ օրիորդը դուակին վրայ հեծաւ :
 Որովհետեւ ոչ Վահրամ եւ ոչ օրիորդը շատ ծանր

չէին, ձին չը զգաց անգամ մը թէ երկու հա-
 դե կը կրէր իւր վրայ : Ուստի Վահրամի հա-
 բուածներուն սակ արագ ընթացքով մը հեռա-
 ցաւ : Այս միջոցիս սպասուհին ալ միւս կողմու-
 նէ կ'երթար մերձակայ սապաստանի մը մէջ
 կ'ապաստանէր :

Երկու փախստականներն ողջ առողջ օրի-
 սրդին մօրը տունը հասան : Եւ անիկայ այ այն-
 չափ ուրախացաւ իւր այլիկը տեսնելուն, որ ա-
 նոր թոյլտուած իւր ըրաւ իւր ազատարարին
 հետ ամուսնանալու :

Ծեր պարանին գարով, եթէ անկէց ճամբորդ
 մը անցնելով զինքը նոյն վտանգաւոր վիճակէն
 ազատած չէ, սակաւին այս ժամուս նոյն տա-
 նիքին վրայ կը գտնուի :

Ժամագրութեան համար սրոշեալ օրն երեք
 երրայրններն եկան իրար դասն այն տեղն, ուր
 իրենց հայրն արգէն կը սպասէր :

Երեքն ալ հոն հասան, փառաւոր կերպով հա-
 մուտեալ ընտիր ձիերու վրայ նստած : Իրենց գե-
 ղեցիկ ամուսիններն ալ սպիտակ նժոյգներու
 վրայ նստած իրենց քովէն կ'ընթանային :

Ծերունին զառաջինն բուական դժուարու-

Թիւն կրեց զանոնք այս վիճակին մէջ ճանչնալու համար, եւ շատ ուրախ եղաւ զանոնք այսպէս հարուստ եւ երջանիկ տեսնելով ու զիրենք մեծ գգուանքներով ընդունեցաւ:

Երեք եղբայրներն իրենց գլխուն եկածնեւրը պատմեցին. եւ որովհետեւ հարստութիւնը այս բարեսիրտ զուակաց զգացումը փոխած չէր, յայտնեցին որ ալ բնու իրմէ պիտի չը բաժնուին:

Ինչան իրենց երախտագիտութեան անոր համար փառաւոր դղեակ մը շինել տուին, ուր հանդարտօրէն իւր կենաց մնացեալ օրերն անցուց, շրջապատեալ իւր զուակներէն ու թուռներէն:

••

Պէտք չէ հաւատալ թէ իրական կենաց մէջ ալ ամէն բան մարդու բողձանաց համաձայն կը կատարուի, ինչպէս պատմուած է այս առասպելին մէջ:

Ոչ հարուստ ըլլալու համար բաւական չէ միակ դիպուած մը, որմէ խելացի մարդիկ կարենան օգտուիլ, ինչպէս ըրին Պարոյր, Եգուարդ եւ վահրամ: Շատ անդամ պէտք կըլլայ համար

բերութիւն. կենաց ձախողուածք վհատեցնելու չեն զմարդ:

Եւ վերջապէս սա ալ միշտ պէտք է ի մտի ունենալ. թէ քանի որ մարդիկ ուրիշներուն օգնութեան պէտք կ'ունենան, երջանիկ պէտք է համարին իրենք զիրենք, երբ ուրիշ մ'ալ իրենց պէտք ունենայ:

Օգնեցէք ուրիշներուն, ուրիշներն ալ քննեց պիտի օգնեն:



ՀՈՉԱԿԱՒՈՐ ՕՐԻՆԱԿ ՈՐԴԻԱԿԱՆ ՍԻՐՈՅ

Ճափանական տարեգիրք որդիական սիրոյ արտաբոյ կարգի օրինակ մը կը յիշատակեն:

Կին մը երեք զուակներով այրի էր մնացեր, և անոնց աշխատութեամբ միայն կ'ապրէր: Բայց անոնց այս աշխատութիւնը միշտ իրեն պէտք եղածը ճարելու բաւական չ'էր:

Որդիքն անողոք կարօտութեան մը տակ ճընշուած տեսնելով իրենց մայրը զոր հոգով չտի կը սիրէին, օր մը տարօրինակ որոշում մ'ըրին:

Քիչ ժամանակ առաջ հրատարակուել էր, թէ ով որ այն օրեր գողցուած բանի մը դողն արդարութեան մատնէր, բաւական մեծ գումար մը պիտի վաստկէր: Երեք եղբայրներն իրարու մէջ կը համաձայնին, որպէս զի իրենցմէ մին գողին տեղն անցնի, եւ երկուքն ալ զայն դատաւորին տանին: Վիճակ կը նետեն, գիտնալու համար թէ ո՞վ պիտի ըլլայ որդիական սիրոյ զոհը, և վիճակը կ'ինկնի ամենէն փոքրին, որ թող կուտայ որ զինքը կապեն և յանցաւորի մը պէս տանին: Ատենակալը կը հարցաքննէ զայն, եւ ինք կը պատասխանէ թէ սատարի գողցած է. կը բանտարկուի նա եւ բերողներն ալ խոտապուած ստակը կ'առնուն:

Այն ատեն իրենց սիրան իրենց եղբօր վրատանդին վրայ կը խանդաղատի. բանաբ մտնելու միջոց մը կը գտնեն, և կարծելով թէ մէկը զիրենք չը տեսներ, զանիկայ գորովանօք կը գրկեն, եւ իրենց արտասուօք կ'սղոզեն:

Ատենակալն, որ զանոնք պատահմամբ կը տեսնէ, այսպիսի նորանշան տեսարանի մը վրայ զարմացած՝ իւր մարդոց մէկուն պաշտօն կուտայ, որ այս երկու մասնիչներուն հետեւի խօսիւ կը պատուիրէ նաև անոր, որ բնաւ աչքէ չը կորսնցնէ զանոնք, մինչեւ որ այսպիսի եղական դէպք մը լուսաբանող պարագայները չը ստուգէ:

Ապատուօրը կը պատմէ, թէ այս երկու երիտասարդաց տուն մը մտները տեսնելով դըրանը մօտեցեր էր, և լսեր էր որ անոնք իրենց մօր կը պատմէին ինչ որ վերը կորդացուեցաւ: Թէ խեղճ կ'ինն այս պատմութիւնը լսելով ողբալի աղաղակներ էր արձակեր, եւ թէ իւր որդւոց՝ իրենց տրուած ստակը ետ տանիլ հրամայեր էր, ըսելով թէ ինք աւելի լու կը համարէր անօթութենէ մեռնիլ, քան թէ իւր կենաց պարէնն իւր որդւոցն ազատութեան գնովը պաճարել:

Ատենակալն այսպիսի հրաշքի մը հաղիւ

հաւատալ կրնալով, անմիջապէս բանասարկեալն իւր առջեւ բերել կուտայ, զանիկայ նորէն իւր կարծեցեալ գողութեան վրայ կը հարցաքննէ, անոր ամենազառն տանջանքներ ստալու իսկ կը սպառնայ, բայց երիտասարդը բլրլրովին իւր մօրը վրայ ունեցած գութէն գրաւուած՝ անշարժ կը մնայ:

— Ո՛հ, ա՛լ բուական է, կ'ըսէ այն ատեն ատենակալն, անոր պարանոցին փարեւովառաքինի՛ զաւակ, քո ընթացքդ զիս կը հիտայնէ:

Անմիջապէս այս դէպքը կը գրէ կայսեր, որ այսպիսի դիւցազնական գորովոյ մը վրայ հիացած՝ տեսնել կ'ուզէ երեք եղբայրները. զանոնք գգուանօք կը ծածկէ, ամենէն երիտասարդին բաւական մեծ թոշակ մը կը կապէ, և միւս երկուքէն իւրաքանչիւրին ալ անորինէն քիչ մը նուազ թոշակներ կը սահմանէ:



ՈՒՂՂԱՄՏՈՒԹԻՒՆ ՎԱՐՁԱՏՐԵԱԼ

Փէրրէն անուն երիտասարդ մը, 'ի Պրըթաները վիզրէ քաղաքին մօտ գիւղի մը մէջ ծընած էր: Աղքատ ծնողներէ սերեալ և անոնց անունը թօթովել կրնալէն առաջ զանոնք կուրուսած լինելով մանուկը համար հասարակաց գլծովեան կարօտ եղաւ: Կարգալ և գրել հազիւ կրցաւ սորվել: Իւր ուսմանց սահմանն անկէ անդին չ'անցաւ: Տասն և հինգ տարեկան եղած միջոցին, ծառայեց փոքրիկ ազարակի մը մէջ, յորում հօտից խնամքն ալ իրեն յանձնուեցաւ:

Լիւսէդ անուն դրացի գեղջկուհի մ'ուս, միևնոյն միջոցին իւր հօր հօտից հոգն իւր վըրոյ առած լինելով զանոնք սրօպներն արածելու կը տանէր, և հոն շատ անգամ կը տեսնէր զՓէրրէն, որ իւր հասակին և իւր կայութեան մէջ գանուող մի անձի համար ընել կարելի եղող ամէն տեսակ մանր ծառայութիւններ կը մատուցանէր անոր:

Ձիւտար յաճախ տեսնելու սովորութիւնն, իրենց զբաղմունքն, իրենց փոփոխակի միմեանց ցուցած խանդաղատ քաղցրութիւնն և մարդասէր խնամքները զանոնք իրարու կցեցին:

Փէրրէն որոշեց որ զԼիւսէդ իւր հօրակէն կնութեան խնդրէ. Լիւսէդ ալ ասոր հասանեցաւ, բայց չուզեց այս այցելութեան միջոցին ներկայ գտնուիլ: Հետեւեալ օրը քաղաք պիտի երթար, ուստի ազաչեց զՓէրրէն, որպէս զի այն միջոցին ներկայանայ իւր հօր, եւ իրիկունը զինք գիտնուորելով, ինչ ընդունելութիւն գրտնելն իրեն խնայնէ:

Երիտասարդն որոշեալ ժամանակին Լիւսէդի հօր գիմեց, եւ ազատ համարձակութեամբ յայանեց անոր, թէ կը սիրէր իւր աղջիկն, եւ թէ անոր հետ ամուսնանալ կ'ազէր:

— Աղջիկս կը սիրե՞ս, գոչեց յանկարծ Լիւսէդի հայրը, անոր հետ ամուսնանալ կ'ազես. կը խորհի՞ս առաջարկութեանդ վրայ, Փէրրէն: Ի՞նչպէս պիտի ընես. անոր հագուստի համար հանդերձ, անոր բնակութեան համար ասն մը, եւ անոր անդեան համար ինչք ունի՞ս: Դու խեղճ սպասաւոր մ'ես եւ բան մը չունիս, Լիւսէդ ալ քո եւ իւր աւար պարէնը ճարելու չափ հարուստ չէ:

— Բազուկներ ունիմ, պատասխանեց Փէրրէն, զօրաւոր եմ. մարդ երբէք անգործ չը մնար երբ կը սիրէ զաշխատութիւն: Եւ արդեօք ինչե՞ր չ'եմ ըներ, եթէ խնդիրը Լիւսէդը պաշտպանելու վրայ է: Մինչեւ հիմայ տարին հա-

րիւրական սկուտ վաստկեցայ, եւ քսան սկուտ խնայողութեամբ պահեցի. այս քսան սկուտով հարսանեաց ծախքը կը հագամք. իմ խնայութեամբս պիտի կրնամ փոքրիկ ագարակ մը գնել: Մեր գիւղին ամենէն մեծ հարուստներն ալ ինձի նման աղքատ վիճակի մէջ գործի ըսկոտմ են. ես ինչո՞ւ անոնց պէս պիտի չը յաջողիմ:

— Լա, երիտասարդ ես, կրնաս տակաւին սպասել. հարստացիր եւ իմ աղջիկս քու կգէ, բայց մինչեւ այն ժամանակ ինձ այդ նկատմամբ բնու բան մը պէտք չ'է ըսես:

Ալ ուրիշ պատասխան մը չը կրցաւ ստանալ Փէրրէն. վաղեց փնտռեց զԼիւսէդ, և շուտով գտաւ զայն: Խիտտ ախար էր: Լիւսէդ անոր գիմեց վրայ կարդաց բերած լարը:

— Ուրեմն հայրս մերժե՞ց խնդիրդ:

— Ո՛հ, Լիւսէդ, սրջափ դժբախտ եմ աղքատ ծնելովս. բայց բոլորովին անյոյս ալ չ'եմ. իմ կողմիցնս կրնայ փոխուիլ ամուսինդ բան մը պիտի չը խնայէր քու դիւրակեցութեանդ համար. քու ամուսինդ ըլլալու համար միթէ բան մը կը խնայե՞մ ես:

Այսպէս խօսելով միշտ վիզրէի ճամբան կը շարունակէին: Վերահաս գիշերը կը ստի-

պէր որ շատով տուն դառնան. ուստի խիստ արագ կը քայլէին: Յանկարծ փէրրէնի ոտքը բանի մը զարնուելով ինկուռ ելնելու միջոցին ձեռքերն հաս հոն խարխափելով իւր անկման պատճառ եղող առարկան կը փնտռէ: Բաւական ծանր քսակ մ'էր այն. կ'առնու զոյն, եւ մէջի պարունակուածը գիտնալու հետաքրքրութենէն գրգռեալ լիւսէզի հետ արտ մը կը մանէ, ուր տակալին կը վառէին խողաններ, զորս մշակները ցերեկին կրակեր էին: Քսակը կը բանայ, եւ կրակին լուսով կը տեսնէ որ ոսկի դրամ է մէջինը:

— Ինչ կը տեսնեմ, գոչեց լիւսէզ, ս'հ, ահա հարստացար փէրրէն:

— Ինչ լիւսէզ, արդեօք երկինք մեր բազմանայ կատարումն յաջողեցնելու նպատակաւ զրկեց ինձ զայս, որպէս զի կարենամ հայրդ գոհ ընել, եւ զմեզ երջանիկ յարգարեւ:

Այս խորհարդը զիրենք ուրախութեամբ կը լեցնէ. Անյագտար կը դիտեն իրենց գանձը. ապա իրենց ճամբան կը շարունակեն, որպէս զի երթան անմիջապէս զոյն ձերոյն ցոյցներն:

Անոր տանը մտայնած էին երբ յանկարծ փէրրէն կանգ առաւ:

— Մեր երջանկութիւնն այս ոսկիէն և եթ

կը սպասենք, լրատ, բայց միթէ մե՞րն է այն. անշուշտ ճանապարհորդի մը սեպհականութիւնն է այս: Վիդրէի տծնալաճառը դեռ նոր աւարտեցաւ. հաւանականաբար վաճառական մ'ետ դառնալու ատեն կորուսած պիտի ըլլայ զոյն. եւ այս վայրկենիս յորում մեք այսչափ մեծ բերկրութեան մ'անձնատուր եմք եղած, ինքը դուքէ ամենատակալի յուսահատութեան մ'է մասնուած:

— Ո՛հ, փէրրէն, քու այդ մտածութիւնդ տակալի է. հիմայ կը հեծէ անշուշտ դժբաղդը. կրնա՞նք միթէ անոր ինչքը վայելել: Բազդըն այնպէս բերաւ որ մենք գտանք զոյն, բայց մեր քով պահեցինք գողութիւն մը պիտի ըլլայ:

— Գու զիս կը սարսափեցնե՞ս... մտք մտայ որ զանիկայ հօրդ տանէինք. զմեզ երջանիկ պիտի ընէր սա, բայց կրնա՞յ երջանիկ ըլլալ մարդ ուրիշի մը թշուառութեամբ: Աղէ՛, երթանք Պ. Ժողովրդապետը գտնենք, նա ինձ հաղարաւոր բարեքներ ըրած է, ինքն էր որ զիս ազարակին մէջ զետեղեց, եւ ես առանց անոր խորհրդոյն բան մ'ալ պէտք չէ որ ընեմ:

Ժողովրդապետը տունն էր. փէրրէն անոր յանձնեց գտած քսակը, և խստափանեցաւ թէ

առջի բերան իրրեւ Աստուծոյ մէկ պարգեւը նկատեր էր զայն։ Անկէ չը ծածկեց լիւսէզի հետ անեցած բարեկամութիւնն եւ այն արգելքը, զոր իւր աղքատութիւնն իրենց միութեան դէմ կը յարուցանէր։

Հովիւը բարեպատութեամբ մտիկ կ'ընէ անոնց, անոնց ընթացքը կը խանդաղատեցնէ զինքն, զանոնք երկուքն ալ կը դիտէ։ կը տեսնէ անոնց իրարու վրայ ունեցած եռանդուն խանդաղատանքն, և այն խանդաղատանքէն աւելի գերադոյն եղող աղղամտութիւնը, կը դովէ անոնց ընթացքը։

— Փէրրէն, կ'ըսէ, պահէ՛ միշտ միեւնոյն զգացումներն եւ երկինք պիտի օրհնէ զքեզ պիտի գտնեմք այս սակոյն տէրն, որ պիտի վարձատրէ քու ուղղամտութիւնդ։ Անոր քեզի տուած պարգեւին վրայ իմ խնայած ստակներէս քիչ մ'ալ ես կ'աւելցնեմ։ Գու պիտի ամուսնանաս լիւսէզի հետ. ես յանձն կ'առնում անոր հօրը հաւանութիւնը ձեռք բերելը Եթէ ինձ յանձնուած ստակդ ես չը պահանջուի, աղքատաց վերաբերող ինչք մ'է այն, և դու ալ աղքատ մ'ես. կը հաւատամ թէ զանիկայ քեզ տալով, Աստուծոյ հրամանին հնա-

զանդած կը լինիմ արդէն նախախնամութիւնը զանիկայ քեզ համար է սահմանած։

Երկու երիտասարդներն իրենց տունը դարձան, իրենց պարտքը կատարած լինելու դահունակութեամբ, եւ իրենց տրուած քաղցրիկ յոյսերով լեցուած։ Ժողովրդապետն իւր թեմին մէջ մունեախիկներ հանեց կորսուած քսակին նկատմամբ, եւ վիդրէի եւ բոլոր մերձակայ գիւղերուն մէջ ծանուցումներ հրատարակել տուաւ։ Բաղմութիւ ընչաքաղց մարդիկ ներկայացան, բայց անոնցմէ մէկն ալ, ոչ ստակին որչափ ըլլալն իմացուց, ոչ տեսակն եւ ոչ ալ զայն պարունակող քսակին ինչէ շինուած ըլլալը։

Այն միջոցին, Ժողովրդապետը փէրրէնի նորա երջանկութիւնը պատրաստելու նկատմամբ տուած խոստումը չը մոռցաւ. փոքրիկ ազարակի մը մէջ դրաւ զայն, եւ այն ազարակին մէջ տրջաններ, եւ մշակութեան համար հարկաւոր եղող բոլոր գործիքները զետեղեց, և երկու ամիսէն զանիկայ լիւսէզի հետ ամուսնացուց։

Երկու ամուսիններն իրենց բաղձանաց լրումը տեսնելով, եռանդապին շնորհակալ եղան Երկնից և Ժողովրդապետին։

Փէրրէն աշխատասէր էր, և լիւսէզ ալ իւր

անային դործերով կը դբապէր: Իրենց ազարա-
կատիրով ստակը վճարելու մտոյն ճշդապահ
էին, աւելորդ ծախքեր ընելէ կը զգուշանա-
ին եւ երջանիկ կ'ապրէին:

Երկու տարիներ անցան եւ կորսուած ըս-
տակն ետ չը պահանջուեցաւ: Ժողովորդապե-
տըն այլևս սպասել պատշաճ չը դատեցաւ: Ուս-
տի զանկիպ իւր միացուցած աւաքինի լծակ-
ցոյց բերաւ:

— Զաւակներո, ըսաւ անոնց, նախախնամա-
թեան բարեքը վայելեցէք, եւ մի զեղծանկը
անով: Այս տասներկու հազար Փրանքն առ
այժմ ապարդիւն է, կրնաք զայն դարձածել: Եւ
եթէ դիպուածով անոր աէրը գանէք, իրեն
դարձնել կը պարտիք: Այնպիսի կերպով մը
գործածեցէք արեմն այդ ստակը, որ միայն
տեսակը փոխտի, բայց արժէքն անպիտոխ
մնայ:»

Փէրրէն այս խորհրդին հետեւեցաւ և այս
գումարով որչեց դնել այն փոքրիկ ազարա-
կը զոր վարձու բռնած էր: Արդէն ծախու
հանուած էր ազարակն, եւ թէպէտ տասներ-
կու հազար Փրանքէն քիչ մ'աւելի կ'արժէր,
բայց կանխիկ վճարելով, կարելի էր որ այս
գնով գնուէր: Այս ստակը զոր աւանդ գը-

լուած ստակ մը կը համարէր, աւելի լաւագոյն
բանի մը չ'էր կրնար ծախսուիլ: Եւ եթէ որ
մը անոր աէրը գանուէր, դժգոհ լինելու պատ-
ճառ մը պիտի չ'ունենար:

Ժողովորդապետն այս խորհրդոյն հաւանե-
ցաւ: Վաճառու մը շուտով կատարուեցաւ: Վար-
ձակալը կարուածատէր լինելով, խիստ մեծ ար-
ժէք մը տուաւ իւր գեանին: Իւր արտերը քաջ
մշակուելով աւելի բեղմնաւոր եղան. եւ այս-
պէս ապրեցաւ այն քաղցրիկ դիւրակեցութեան
մէջ, զոր Ղիսեդի հայթայթել կրնալու փո-
ռափրութիւնն ունեցեր էր:

Երկու զաւակներ յաջորդարար իրենց միու-
թիւնն օրհնեցին: Եւ իրենց սիրոյն սոյն քաղցր
առհաւատչեկ մէջ ապրելուն վրայ մեծապէս
կ'ուրախանային:

Արտերէն դարձած միջոցին, Փէրրէն կը
տեսնէր իւր կինն, որ միշտ զինք կը գիմու-
րէր, և իւր զաւակներն անոր կը ներկայացնէր:
Կը դրկէր զանոնք երկուքն ալ, որոյ մին իւր
ճակատուն քրտինքը կը սրբէր, եւ միւսն ալ
նորա կրած երկժանի բլջին ծանրութիւնը
թեթեւցնել կը փորձէր: Փէրրէն կը ժպտէր
նոյա տկար ջանքերը տեսնելով, եւ շնորհակալ

կըլլար երկնից, որ խանդաղատ ամուսին մը, և անոր նմանող զուակներ պարզեւեր էր իրեն:

Քանի մը տարի հաջորդելու ժողովրդապետը մեռաւ: Փէրրէն և Լիւսէզ լացին անոր վրայ խանդաղատանօր կը յիշէին այն ամէն բաները զոր անոր կը պարտէին: Այս դէպքը պատճառ հղաւ որ իրենք իրենց վրայ խորհրդածեն:

«Մեք ալ պիտի մեռնիմք, կ'ըսէին. մեր ազարակը մեր զուակաց պիտի մնայ. մերը չէ այն: Եթէ անոր տէրն ևս դառնայ խի, անկէջ զրկեալ պիտի մնայ. և այսպէս մեք արշիւն ինչքը գերեզման տարած պիտի լինիմք»

Չէին կրնար այս գաղափարին տակալ: Իրենց արհուարատ թիւնն ստիպեց որ թուղթ մը գրեն, զոր նոր ժողովրդապետին յանձնեցին, և զոր գիւղին ականաւոր անձանց ըստորագրել տուին: Այս նախազգուշութիւնը, զոր հարկաւոր կը սեպէին՝ ապահովելու համար հատուցում մը, զոր կը կարծէին թէ ստիպուած էին ընել իրենց սրբէր, հանդարտեցուց զիրենք:

Հոն հաստատուելէն ՚ի վեր տասը տարի էր անցեր: Փէրրէն գժուարին աշխատութենէ

մ'ետք, մինչ օր մը իւր ամուսնոյն հետ ճաշելու կուգար, տեսաւ որ պոզտայէն երկու մարդ կ'անցնէին կառքով: Յանկարծ իրմէ քանի մը քայլ անդին կառքը շրջեցաւ. անմիջապէս անոնց օղնելու վաղեց, իւր արօրին ձիերն անոր տուաւ. կաշեսց արկղերը անդափսխելու համար, և ճանապարհորդաց աղաչեց, որ գան իւր տանը հանգստանան. բնաւ վերադարձ չէին:

— Այս անգը խիտ աղիտաբեր է ինձ, գուշեց անանցմէ մին. ամէն անգամ որ ասկէ կ'անցնիմ, թշուառութիւն մը կը պատահի ինձ: Ասկից տասներկու տարիներ առաջ բաւական մեծ կորուստ մ'ըրած եմ հոս վիզրէյի տօնաւաճառէն ևս կը դառնայի, և քովս ունէի տասն երկու հազար Փրանք զոր կորուսի:

— Ի՛նչպէս, ըսաւ անոր փէրրէն, որ ոչ ազբոթեամբ մտիկ կ'ընէր, միթէ զայն գտնելու համար խուզարկութիւններ ընել չը տուէր:

— Այդ բանն անկարելի եղաւ ինձ. Արեւելք կ'երթայի, ոսկից Հնդկաստան գնացող նաւ մը պիտի նստէի. ժամանակն ստիպողական էր, նաւը ճամբայ ելնելու պատրաստուած լինելով

ինձի չ'էր կրնար սպասել: Ուստի չը կրցայ ընել անշուշտ անօգուտ խուզարկութիւններ, որք մեկնումն ուշայնեւով, ըրած կորստենէն խիստ մեծ վնաս մը պիտի պատճառէին ինձ:»

Այս խօսքը կ'ապշեցնէ զՓէրրէն, աւելի կը մտանայ ճանապարհորդին, եւ կը ստիպէ որ անպատճառ իւր ատենը հիւր ըլլայ: Իւր տունը գիւղին ամենէն մօտ և ամենէն մաքուր բնակարանն էր:

Կը զիջանին իւր թախանձանոց ճամբայ ցոյցներու համար, յառաջ կ'ընթանայ. ճամբան իւր կնոջ կը հանդիպի որ ըստ սովորութեան զինք կը գիմաւորէր: Անոր կ'ըսէ որ երթայ շուտով այն հիւրերուն համար սեղան պատրաստէ: Ընթրիքն սպասելու միջոցին անոնց զով ըմպելիքներ կը մատուցանէ, և խօսքն անոնցմէ միոյն ըրած կորստեան վրայ կը դարձնէ: Ամենևին չը տարակուսիր, թէ անոր պարտական է իւր հատուցումը: Կ'երթայ նոր ժողովրդապետը կը վրնտուէ, պատահածն անոր կը պատմէ, գանիկայ իւր հիւրերուն սեղանակից լինելու կը հրաւիրէ: Սա կ'ընկերանայ անոր, եւ կը զարմանայ գիւղացւոյն այն ուրախութեան վրայ, զոր նա զինք կործանելու բնութիւն ունեցող գիւտի մը նկատմամբ կը զգար:

Ճաշերնին կ'ընեն. ճանապարհորդներն յանհունա գոհ լինելով չ'են գիտեր թէ ինչպէս շնորհակալ լինին Փէրրէնի իրենց ըրած ընդունելութենէն: Կը հիանան իւր փոքրիկ ընտանեաց վրայ, իւր աղնիւ սրտին վրայ, իւր համարձակութեան վրայ, լիւսէդի անկեղծ գիմաց վրայ, անոր միամտութեան վրայ, անոր ժրտութեան վրայ: Կը գգուեն իւր զաւակները:

Փէրրէն ճաշէն ետք, անոնց կը ցուցնէ իւր տունը, իւր բանջարանոցը, իւր գովքերը, իւր արջառները, և իւր արտերուն եւ անոնց արդեանց համար եղած ծախքն, և խօսքն առաջին ճանապարհորդին ուղղելով կ'ըսէ:

— Բոլոր ասոնք քուկդ են, քու կորուսած ստակդ իմ ձեռքս անցաւ. սեաներով որ ետ չ'էր պահանջուիր, այս աղարակը գնեցի, որ մը անոնց վրայ ստոյգ իրաւունքներ ունեցողին յանձնելու նպատակաւ. քուկդ է այն. եթէ զձեզ գտնելէս առաջ մեռած ըլլայի, Պ. Ժ. զովրդապետը թուղթ մ'ունի, որ քու կալուածատիրութիւնդ կը հաստատէ:

Օտարականը զարմացած՝ իրեն յոնձնուած թուղթը կը կարդայ. կը գիտէ զՓէրրէն, զլիւսէդ եւ նորա տղաքները:

— Ո՞ր եմ, կը զոչէ վերջապէս, ի՞նչ կը լսեմ, ի՞նչ պիտի ընթացք, ի՞նչ առաքինութիւն, ի՞նչ անուութիւն: Այս ազարակէն զատ ուրիշ ստացուածք մ'ունի՞ս, յաւելցուց:

— Ո՛չ, բայց եթէ չը ծախէք զոյն, ազարակապանի մը պէտք պիտի ունենաք. եւ կը յուսամ թէ ինձի պիտի տաք նախապատուութիւնը:

— Քու ողջամտութիւնդ ուրիշ վարձատրութեան մ'է արժանի. սասնեակու տարի է յորմէ հետէ քո այս գտած ստակդ կրուսած եմ: Այս միջոցին, Աստուած օրհնեց իմ առեւտուրս. իմ վաճառականութիւնս ընդարձակեցաւ և յաջողութիւն գտաւ: Այս հատուցումն այսօր զիս աւելի հարուստ պիտի չընէ. արժանի էք այս փոքրիկ բաղդին. Նախախնամութիւնը պարգևած է քեզ զայն, ուստի ձեռքէդ առնուլը, անոր կամայ հակառակ վարուիլ մ'է: Քեզ կուտամ, կրնաս քեզ պահել զայն, ամենեւին ետ պիտի չը պահանջեմ: Ո՛ր մարդ քեզ պէս պիտի վարուէր:

Անմիջապէս իւր ձեռքին մէջ բռնած թողութը պատուեց:

— Այսպիսի գեղեցիկ գործ մը, յարեց,

պէտք չէ երբէք մտայտի իմ ասոր տէր լինելէ դադրելու ապահովելու համար թէ և նոր դաշնագրոյ մը պէտք չը կայ, ըստ որում քու կարուածդ քու զաւակացդ եւս կալուածն է, այսու ամենայնիւ կուղեմ գրել զայն, քու զգացմանդ և պարկեշտութեանդ յիշատակն անմահացնելու համար:

Փէրրէն եւ լիւսէդ ճանապարհորդին ոտքը պլլուեցան. նա զանոնք վերցուց և անոնց փարեցաւ: Նօտար մը կանչուելով գրեց այս դաշնագիրը, ամենէն գեղեցիկ դաշնագիրը զոր իւր կենաց մէջ գրել էր:

Փէրրէն ուրախութեան եւ խանդաղատանաց արտասուքներ կը թափէր:

— Զաւակներս, կըզոչէ, ձեր բարերարին ձեռքը համբուրեցէք. լիւսէդ, այս ինչքը մերն է և մեք կրնամք վայելել զայն առանց վրդովման և խղճի խայթի:



ԻՒՐ ԳՐՊԱՆԻՆ ՄԷՁ ՄԻՇՏ ՍՏԱԿ ՈՒՆԵՆԱԼՈՒ
ՄԻՋՈՑԸ

Սա ժամանակիս մէջ, յորումամէն ոք ստա-
կին հազուադ իւս լինելուն վրայ կը դանգաւախ,
լու գործ մ'է ուսուցանել անարժաթից, իրենց
գրպանը լեցնելու կերպը: Ես իրենց պիտի սոր-
վեցնեմ ստակ ձեռք ձգելու ստոյգ գաղտնիքը,
դատարկ քսակները լեցնելու եւ գանձը միշտ լի
պահելու կերպը: Երկու պարզ, խնամով պահուած
կանոններ սոյն գործը պիտի վճարեն:

Ա. Պարկեշտութիւնն եւ աշխատութիւնը
թո'ղքս միշտ ընկերները լինին:

Բ. Քս գլուս շահէք դահեկան մը պակաս
ծախսէ:

Այն ատենքս հարթ գրպանդ պիտի սկսի
ուռիլ, եւ այլ եւս չորովոյնս պարապ է պիտի
չաղաղակէ: Այլ եւս պարտաւեարք պիտի չը
նախատան դքեզ, պէտքը գլուխը պիտի չը վեր-
ցնէ, անօթութիւնը պիտի չը խածնէ գքեզ, եւ
մերկութիւնն գքեզ պիտի չը սառեցնէ, ու հա-
ճոյք քս սրտին ամեն խորշերը պիտի սփռին: Այն
ատեն բովանդակ աշխարհ տելի պայծառ պի-
տի երևի քեզ Հետեւէ՛ ուրեմն այս խրատուց,
եւ երջանիկ եղիր:

Վանէ՛ քս մտքէդ արամութեան ստաւցեալ
հոգմերն, եւ անկախ ապրէ: Ահա այն ատեն մարդ
պիտի լինիս դու քս դէմքդ պիտի չը ծածկես
երբ հարուստ մը մօտենայ. երբէք գքեզ նուստ
պիտի չը տեսնես երբ բազմ ին դաւակունք քո աջ
կողմանէ կընթանան, եւ սակեգ եղմն յորջորջուած
ասպետաց խրոխտագոյնը պիտի լինիս:

Ո՛հ, ուրեմն խմաստան եղիր, թո'ղ աշխա-
տութիւնը քս հետ ընթանայ յառաւօտուն եւ
քեզ հետեւի, մինչեւ որ դու հանգստեան
համար երեկոցեան ժամուն ժամանես: Թո'ղ
պարկեշտութիւնը քս հոգւոյն շունչը լինի, եւ եր-
բէք մի մոռնար քովդ տնեսալ դահեկան մը,
մինչ քս բոլոր ծախքդ հաշուուած եւ հատու-
ցուած են:


Այն ատեն երջանկութեան կատարն հասած
պիտի լինիս այն ատենքս սղիք ողիզ պիտի
ընթանայ, գ լիսիկս պիտի չը մնաս ձրանա-
զգեսոյ դատարկատուն վարթամին սոջին նորա
հարուստ լինելուն համար, ոչ ալ անկէ նախա-
տակոծ պիտի լինիս, զայն քեզ ընող ձեռաց ա-
դամանդեսոյ մատանի մը կրելուն պատճառաւ:

Ֆրանքլին

ԱՆՄԱՀՈՒԹԻՒՆ ՀՈԳԻՈՅ

Քանի որ, մեր մարմինն երբ մահանայ, պարզապէս իւր ձեւը կը փոխէ, քանի որ նիւթն անմահ է, եւ ամենէն չնչին եւ ամենէն աննշան բանն յախտեան ապրելու սահմանուած է, ինչպէս կտրող եմք ենթադրել, որ մեր ամենէն բարձր գաղափարք եւ ամենէն վսեմ զոյգումնք, մեր անձնախրատ թիւնք, մեր գութը, մեր հաւատքը, մեր առ Աստուած ձգտումը, մեր սէրը, մեր նեղութիւնք, մեր արտաստք, այս ամէնը մեզի հետ պիտի կորսուին, առանց ապաստանարան մը գտնելու, առանց արգարութեան յոստալու: Ուրեմն ամէն բան պիտի տեսէ, բացի անկէ որ մտքուր է. ամէն բան յախտենակա՛ն պիտի լինի, բացի ՚ի մեզ դանուած ամենէն լաւ եւ ամենէն մեծ բանէն, բացի անկէ որ մեր կեանքը պատուաւոր կ'ընէ, որ զերկիր կը զարդարէ, որ Աստուծոյ հաճելի է: Մհ, ս'չ:

Օգրավ Ֆեօլլի



ՐԻՔՍՐՏՈՍԻ ՀԱՐՍՏՈՒԹԵԱՆ ՃՍԱԲԱՆ

ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԽՐԱՏՆԵՐ

Եթէ մարդ ստակ շահելու ատեն չը գիտայ խնայել, իւր բոլոր կեանքն իւր աշխատութեան վրայ հակած անցունելէն ետք, մեռած ատենն ալ փարա մը պիտի չունենայ: Ինչ համեմատութեամբ որ խոհանոցը ճօն ըլլայ, նոյն համեմատութեամբ իւր կտակը վտիտ կ'ըլլայ:

Ծուրլ թիւնը ժանդի կը նմանի. աշխատութենէն աւելի կը մաշէ զմարդ: Գործածուած բանալին միշտ փայլուն կ'ըլլայ (եսէէն Դէէն Էլլէ:)

Քնացող աղուէսը հաւ չը կրնար սրտը երբ գերեզման երթամք այն ատեն շատ պիտի քննամք:

Եթէ քեզ համար աւելորդ բան մը գնես, քիչ ատենէն քեզ ամենակարեւոր եղած բանը ծախելու պիտի ստիպուիս: Աժան բանէ մը օգուտ քաղելէ առաջ, լաւ խորհրդածէ ընելիքիդ վրայ:

Աւելի գիւրին է առաջին բաղձանը մը խեղդել, քան անոր ետեւէն եկող բոլոր ուրիշ բաղձանքները դահայներ:

Մեծ նաւերը ծովուն բացերը կրնան երթալ,

բայց փոքր մակոյկները ծովեզրէն հեռանալու չեն:

Տղտըներն ու խենդերը քսան ֆրանքն ու քսան տարին անհատնում կը կարծեն:

Նա որ յուսով կ'ապրի, անօթութենէն մեռնելու վտանգին կ'ենթարկէ զանձն:

Ֆրանքլին



ԸՆՏԻՐ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ

Յուր բնաւորութեան տէր անձինք կը նմանկն հողէ ամաններու, որք դիւրաւ կը կտորին ու դժուարաւ կը նորոգուին. իսկ անոնք որ լաւ բնութեան տէր են, կը նմանին սակեայ անօթներու, որք այնչափ դժուարութեամբ կը կտորին ու դիւրաւ կը նորոգուին:

Հնդկական առած

Ծուլութիւնը հիւանդութիւն մ'է, որուն միակ դարմանն աշխատութիւնն է. հաճոյքն անոր ցաւերը մեղմելէն զատ ուրիշ բան չը կըրնար ընել:

Հէրօլտ

Մարդ երեք տեսակ բնութիւն ունի. այն

զոր այլոց կը ցուցնէ, այն զոր ստուգիլ ունի, եւ այն զոր ունենալ կը կարծէ:

Ալֆոնս Գառ

Չը գիտցած բանիդ վրայ երբէք մի խօսիր, եւ գիտցածիդ վրայ ալ քիչ խօսէ: Եւ խօսիս թէ լուսն խորհրդածելով վարուէ:

Սիլվեսթր սը Ֆուր

Խնայականութեան արեւը կըթութիւնն է: Բարիք մ'ընելու ատեն երախտագիտութեան սպասելու ինչ հարկ կայ. բաւական չէ միթէ գիտնալ, թէ աշխարհիս վրայէն թշուառ մը պակասած է:

Թշուառական մ'է այն մարդը որ կրնայ ապրիլ առանց սիրելու և սիրուելու. անտարբերութիւնը հոգւոյ մահն է:


Մարդ շատ անգամ աւելի ժամանակ կը կորսնցնէ դժբաղդութեան մը վրայ յուսահատելով, որչափ ժամանակ պէտք պիտի չըլլար այդ չարիքը դարմանելու համար:

Պէտք է կըթուի մարդ, որպէս զի իւր արգիտութեամբ ոչ շատ երկչոտ լինի, եւ ոչ չափէն աւելի յանդուգն:

Յոյսը երջանկութենէն փոխառութիւն մ'է. Բարուց մէջ, վարուց մէջ, ոճոյ մէջ, վերջա-

պէս ամէն բանի մէջ դեղեցկութիւնը պարզութեան մէջն է:

Հաստատամտութիւնը քաղցր վարման մը հետ միացած, կը նմանի երկաթի դաւազանի մը որ թաւիչով պատած է:



ՔԻՉ ՄՄԱԼ ԽՆԴԱԼՈՒ ՀԱՄԱՐ

ԴԱՍ ՄԸ

Տօքթէօր Սուիֆթ, Անգլիացի նշանաւոր գրագէտն, եւ Կիւլիվէրի ճամբորդութեանց հեղինակը, իբրեւ բոլորովին վեհանձնութենէ զուրկ անձ մը հուշակուած էր:

Երկտասարդ սպասաւոր մը, որ շատ անգամ նորա բարեկամներէն միոյն կողմանէ իրեն զանազան միջոցներ և որսեղէններ կը բերէր իբրև նուէր, եւ իւր յողնութեանց համար բնաւ պարզ և մ'առած չ'էր, օր մ'ըստ սովորութեան եկաւ Սուիֆթի դուռը զարկաւ, մէջն ընտիր նուէրներով լեցուն կողովով մը բեռնաւորուած:

Սուիֆթ ինքն անձամբ դուռը բացաւ:

— Ահա ասիկ, ըսաւ երկտասարդն անշնորհք գէմբով մը, խել մը բաներ, զորս իմ տէրս քեզի կը զրկէ:

Սուիֆթ, այն երկտասարդին խրոխտ դէմքին եւ կոշտ վարման վրայ զարմացած, անոր ըսաւ.

— Մտիր, զաւակս. կ'երեւի թէ պաշտօնը լաւ սովորեցուցած չ'են քեզ. ուստի կ'ուզեմ ցուցնել թէ ի՞նչպէս պէտք է յանձնարարութիւն մը քաղաքավար կերպով կատարել: Ենթադրեմք որ դու: Տօքթ. Սուիֆթն եղած ըլլաս, և ես ալ սպասաւորը...

Այն ատեն Սուիֆթ գլխարկը հանեց և ըսաւ սպասաւորն ողջունելով ըսաւ.

— Տէր Տօքթէօր, իմ տէրս ձեզ կը զրկէ այս փոքր նուէրը, ինդրելով որ հաճիք զայն ընդունելու պատիւն ընել իրեն:

— Շատ ազէկ, որդեակ, պատասխանեց միւսը, ըսէ տիրոջը թէ մեծապէս երախտապարտ եմ իւր առ իս ցուցած համակրանոց համար. և այս փոքր նուէրս ալ ընդունէ իբրև փոխարէն քո աշխատութեանդ:

Դիտողութիւն. — Ուշագիւր ընթերցողին կը թողումք դասել թէ ո՞վ որս դաս տուաւ:

ԻՐԱԻԱՅԻ ՊԱՏԱՍԻՍՆ ՄԸ

Պ. Բ. որ իբրեւ անհաւատ մէկը ճանչցուած էր, օր մը քահանայի մը կը դիմէ եւ կ'ըսէ.

— Հրոշքի չեմ հուատար, այսու ամենայնիւ անոր ի՞նչ ըլլալը կ'ուզեմ հասկնալը

— Շատ աղէկ կը պատասխանէ քահանայն, երեսդ անդին դարձուր:

Պարտնը անդին դառնալուն պէս, քահանայն փառաւոր կից մը կը զարնէ նորա կռնակին:

— Զգայի՛ր թէ ի՞նչ ըրի, կը հարցնէ անոր:

— Ո՛հ, ինչպէս չը զգամ այսպիսի սոսկալի հարուած մը:

— Ուրեմն զաւակս, գիտցիր որ եթէ այս հարուածին տուած ցաւը չը զգայիր, հրաշք մը պիտի ըլլար:

ԱՊՈՒՇ ՊԱՇՏՕՆԵԱՅՆ

Երկու պաշտօնեայնէր իրարու հետ վէճի բռնուած են, և այն աստիճան յուզուած են որ սկսած են իրարու նախասիրքներ տեղալը

— Աշխարհիս ամենէն անմիտ մարդն ես դուն, կ'ըսէ մին:

Նոյն պաշտօնատան գլխաւոր պաշտօնեայն այն միջոցին յանկարծ ներս մտնելով կը ըսէ միւս պաշտօնէին հետեւեալ պատասխանը:

— Բնաւ քեզմէ աւելի տխմար աւանակ մը չ'եմ տեսած:

Այն ատեն գլխաւոր պաշտօնեայն հաշտարար ձայնով մը կ'ըսէ:

— Ներեցէք պարտններ կը մոռնաք որ ես հոս եմ:

ՅԱՐՄԱՐ ՊԱՏԱՍԻՍՆ

Քանի մը դպրոցական տղայք ճամբան կը հանդիպին կնոջ մը. որ էջերու երամակ մը կը տանէր:

— Բարեւ, էջերուն մայրը, պոռային անոր:

— Աստուծոյ բարին, զաւակներս, պատասխանեց կինը:

ԼԱԻ ԴԱՍ ՄԸ

Երիտասարդ իմաստակ մը, ծեր մը իւր հասակին համար ծաղրելու յոռի սովորութիւնն ունէր:

— Չե՞ս գիտեր, ըսաւ ծերը, թէ 20 տարեկան էջ մը, 60 տարեկան մարդէ մ'աւելի ծեր կը սեպուի:

ԳԻԻՂԱՅԻ ՔԱՀԱՆԱՅ ՄԸ

Գիւղացի քահանայ մը, օր մը յեպիսկոպոսատուն երթալով կը փափաքի Սրբազան հօր ներկայանալը

Եպիսկոպոսը դանիկայ ներս կանչել տալով

— Ի՞նչ կ'ուզես, կը հարցնէ:

Եւ առանց անոր պատասխանին սպասելու,

— Քո դէմքէդ յայտնի կ'երևնայ, թէ դու բոլորովին ազէա մարդ մ'ես, եւ կրօնի նախնական զխտելիքներուն անգամ անտեղեակ ըսէ՛ տեսնեմ քանի՞ հատ են մահացու մեղքերը:

— Ու թ հատ են, Սրբազան հայր, կը պատասխանէ քահանայն:

Եւ կը համրէ եօթը մահացու մեղքերը:

— Ու թ երս՞րդը սրն է ուրեմն, կը հարցնէ եպիսկոպոսը:

— Ու թ երրորդն ալ, Սրբազան հայր, եպիսկոպոսայ խեղճ քահանայներուն նկատմամբ ցոյց տուած արհամարհանքն է:

ՎԵՐՁ

Handwritten Armenian text in purple ink, possibly a signature or note.



| | |
|--|---------|
| Երկու տող | Երես 9. |
| Փռքիկ աղջիկն ու պզտիկ կատուն . . . | 5 |
| Ծխնելոյզին վրայ դանուող բոյնը . . . | 7 |
| Բարեկամներու խումբ մը | 10 |
| Թիթեռնիկը | 13 |
| Աղամանդը | 17 |
| Երեք եղբայրները | 25 |
| Հոչակաւոր օրինակ որդիական սիրոյ . . . | 50 |
| Ուղղամտութիւն վարճատրեղ | 53 |
| Իւր դրպանին մէջ միշտ ստակ ունենալու միջոցը | 68 |
| Անմահութիւն հողւոյ | 70 |
| Բիքարտոսի հարստութեան ճամբան . . . | 71 |
| Ընտիր խորհրդածութիւններ | 72 |
| Դաս մը | 74 |
| Իրուացի պատասխան մը | 76 |
| Ապուշ պաշտօնեայն | 76 |
| Յարմար պատասխան | 77 |
| Լաւ դաս մը | 77 |
| Գիւղացի քահանայ մը | 77 |







معارف نظارت جلیله سنک رخصتیه طبع اولتمشدر

141

0004075

2013

ՀՀ Ազգային գրադարան



NL0004075

